

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐԷՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՔՈՒՐԴ ԲԵՐՆԻ ՄԷՋ
ԵՒ
ՓՈՒԱԴԱՐՁԱԲԱՐ

969

THE ARMENIAN LANGUAGE UNCONSCIOUSLY
SPOKEN BY THE KURDS AND VICE VERSA

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՑ
ՅԱԿՈՒ ՄՈՄՃԵԱՆ



Գիտանք
Արամիկ Ալադյանի համար
Գրախոսություն — Մարտի

1950
ՊԵՅՐՈՒԹ

Իսահակյան Գ. Արշակ Կոչոյան
Ֆրանսիական լեզուի
Բնագրագիտություն

2. 6. 950
Գ Ե Ի Ը Կ


493
Ջանուարի

ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ԲՈՒՐԴ ԲԵՐՆԻ ՄԷՋ
ԵՒ
ՓՈՒՆԱԴԱՐՁԱԲԱՐ

969

ԿԻՄ
968

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՑ՝
ՅԱԿՈԲ ՄՈՄՃԵԱՆ



Գրատուն
Արշակ Կոչոյանի
Գրատուն — Մարտի

1949
ՏՊ. ՏԵՐ - ՍԱՀԱԿԵԱՆ
ՊԵՏՐՈՒԹ



Faint handwritten notes at the top left of the page.



Faint handwritten numbers or dates at the top right of the page.

Faint mirrored text, likely bleed-through from the reverse side of the page.

Faint mirrored text and a circular stamp or mark, likely bleed-through from the reverse side.

Faint mirrored text, likely bleed-through from the reverse side.

Faint handwritten text on the right edge of the page.



Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Այս գրեյկը կոչուած է « ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՔՈՒՐԴ ԲԵՐՆԻ ՄԼՁ ԵՒ ՓՈԽԱԳԱՐՉԱԲԱՐ »:

Հաւանական է որ ազնիւ ընթերցողը այս անունին լմծիծաղի եւ ըսէ. Ի՛նչ, մե՞նք այլ քուրդ լեզուն կը գործածենք եղեր, կ'արժե՞ ասիկա խնդրոյ նիւթ ընել, միտք յոգնեցնել, գրիչ շարժել:

Այո՛ ըսելէ, կամ որեւէ անձնական կարծիք ու վնիռ արժեցնելէ առաջ, կը փութամ այս խորագիրս արդարացնող փաստեր մեջբերել՝ կարելի եղածին չափ քանակով առաս, իմաստով համոզիչ, եւ բողոք ընթերցողին կամֆին, յետ քննութեան եզրակացութեան մը գալու. ո՛չ կամ այո՛ն ըսելու:

Գալով ուրիշ ո՛չ նուազ զարմանալի իրողութեան մը, որ աչքի կը զարնէ, այս երկու լեզուներուն մինչեւ հիմա իրարմէ մեկուսացած, իրարու նկատմամբ անգիտակից ապրիլն է: Ներհնապէս ա՛յնքան իրարու հետ շարուած, զիրար յրացնող, արտաքինապէս իրարմէ անտեղեակ, զիրար վանող:

Նոյնիսկ քուրդ բառը, անունը, որ մեր պատմական Կորդն է, սովոր եմք ՔիւրՏ = Kurde արտասանել, առանց նկատելու որ ո՛չ մենք եւ ո՛չ քուրդերը «իւ» Ֆրանսական Ս սառին հնչումը ունինք: Թուրքերէն փոխ առած, անոնց պէս կը հնչենք, որպէս թէ անոնցմէ նանչցած ըլլանք քուրդերը:

Փոխադարձաբար՝ բուրդերն ալ մեզ կը կոչեն Գե-
լեհ — արաբական Գելլահ (հողագործ, երկրագործ) բա-
ռերով — անուշտ արաբներէն առած:

Մենք բուրդը թուրքով կը հանչնանք. բուրդը՝ մեզ
արաբով կը հանչնայ: Որքան իրարմէ հեռացած ենք:
Պիտի կրնա՞նք մօտենալ:

Ներկայ իրական Հայաստանին՝ բուրդեր առ հասա-
րակ Գելեհիսրան անունը կուտան, բայց հիմա Հայաս-
տան բարը ընդհանրացած է:

ՊԷՆՐԱԼԹ

Յ. ՄՈՄՃԵԱՆ

«**ՀԱՅ ԼԵՋՈՒՆ ՔՈՒՐԴ ԲԵՐՆԻ ՄԷՋ ԵՒ
ՓՈՒԱԴԱՐՉԱԲԱՐ**»

ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

Չնայած որ Հնդեւրոպական մեծ ընտանիքին պատկանող ցեղակիցներ ու բազմաթիւ դարեր հաշուող հրնաւուրց դրացիներ ենք, — Հայերս եւ Քուրդերը — պէտք է խոստովանիլ թէ՛ շատ քիչ բան գիտենք Քուրդերու մասին, անոնց լեզուին եւ անոր՝ հայերէնի հետ ունեցած կապակցութեան շուրջ:

Մենք որ, սակայն, անյնքան բուռն *թրփաղեցներ* եղած ենք, թերեւս ակելի քան նոյնիման Թուրքերը, հակառակ Թուրքերու ձեռքէն մեր քաւածներուն: Եւ այսօր իսկ, մինչ ակելի քան քառորդ դար է, որ մեր ծննդավայրէն՝ անոնց հայաժամանկերով աշխարհիս չորս հովերուն խուած՝ աստանդականներ եղած ենք, անբացարեղի մոլեռանդութիւնով մը կը պահենք անոնց լեզուն, որուն պէտք չունինք այլեւս:

Ասոր հիւզ հակառակն է քրդերէնը, որուն մասին, գիտցածովս, չունինք եւ չենք ունեցած լուրջ եւ բանիմաց ուսումնասիրութիւն մը, թէեւ ոչ նուազ քրդախօսներ կան:

Ահա՛, այդ անտեսուած ապերախս գործն է որ քսանձնած է ընել գրեւորիս հեղինակ Տիար Յակոբ Մոսնեան՝ իր Տիգրանակերտցիի եւ վարժ քրդաղեցի հանգամանքովը:

Հարկ է խոստովանիլ սակայն թե՛ եթէ Հայերը
թերացած են այդ տեսակէտին մեջ, գլխաւոր պատճառ-
ները երկու են: Նախ՝ քրդերէնին գրական-մշակութային
հանգամանքէն զուրկ ըլլալը, եւ յետոյ, մանաւանդ,
Քուրդերուն՝ իրենց եւս Թուրքերուն հետ կրօնակցի եւ
յեռնաբնակ աւերականներու ըմբոս ու կողոպուտի
սիրահար ժողովուրդի մը բերումովը, Թուրք հայակուլ
իշխանութեանց ձեռքը հայերը հայածելու գերագանց
գործիք մը եղած ըլլալնին է: Պարագայ մը, որ, մա-
նաւանդ վերջին երեք տարու զարու ընթացքին, աւե-
լօք սրած է Հայ եւ Քուրդ հակամարտութիւնը:

Թուրքեր, յաւեւ աւելի նարպիկ, յաջողեցան հր-
ահրել այդ հակամարտութիւնը, պարզապէս այդ երկու
ժողովուրդները իրարու թեմամացնելու եւ իրարմով եր-
կուքն ալ տարացնելու եւ վարկաբեկելու դժոխածին
ճրագով:

Դեպքերը արդարացուցին Համիտներու եւ Երիտա-
սարդ Թուրքերու այդ մեքենայութիւնները: Այժմ երբ
Թրքահայաստանը ամայացած է իր բնիկ Հայերէն, ա-
նոնք իրենց նենգութեան թիրախը դարձուցած են այլ-
եւս դեպի այդ անհեռատես «գործիքները», հայածելով
զանոնք եւ հեռացնելով երկրէն:

Քուրդերն ալ, հաւաստիաբար, հասկցած ըլլալու
են ի՛նչ խաղի եկած ըլլալնին, բայց ամսոս, էիջ մը
շա՛՛ս ուր:

Քրդական անկախութեան հարցը, ըլլայ Թուրքիոյ
թե՛ հարեւան Պարսկաստանի եւ հիւսիսային Իրաքի
տրջաններուն մեջ, այդ պետութիւնները մտահոգող ծանր
խնդիրներէն է:

Ներկայիս Հայաստանի մեջ է միայն, ուր Քուրդ
փոքրամասնութիւնը կրցած է ունենալ իր սեփական
գիրը, մշակոյթը, եւ զարգացումը. ուր կան ըլլա՛յ

Ֆուրդ թե՛ հայ լեզուներով և Ֆուրդ գրագեհներ և բանաստեղծներ:

Ինչ և է. քսենք ուրեմն. «լաւ է անագան քան երբեք»:

Լեզուաբան մը չըլլալով, բնականաբար, ի վիճակի չեմ հանգամանօրէն արձայայտելու Տիար Յակոբ Մովսէսեանի սոյն գործին շուրջ: Բայց հաւաստիաբար մասնագէտ լեզուաբաններ շահագրգռող նորութիւն մըն է՝ անոր այս ձեռնարկը, որմէ մեծապէս պիտի կրնան օգտուիլ:

Հեղինակը ունայն խօսքերէ աւելի, ինչպէս պիտի տեսնենք ընթերցողը, իր տեսակէտները պարզած է լրատակ օրինակներով և ցուցադրելով հարիւրաւոր բաներ և աւտըքիւններ, որոնք հայ և Ֆուրդ լեզուներու մէջ ևս ունին միեւնոյն արմատը, բերականական կանոններն ու իմաստը:

Ասիկա, ինչպէս ըսինք, զարմանալի չէ, տուած ըլլալով երկու ժողովուրդներուն ևս, անյիշատակ ժամանակներէ ի վեր, համերկրացիութիւնը, դրացնութիւնը և յարաբերութիւնները:

Կը յիշեմ որ Թրքահայաստանի մէջ, մոլեռանդ Քուրդ ցեղապետներն իսկ, «Հաւեթիյէ» ժառանգական կանոնները կ'ընտրէին Հայերէն և երբե՛ք թուրքերէն: Եւ յետոյ չէ մոռցուած, անշուշտ, որ կրօնական հալածանքներու տակ, ասեմին, շատ մը հայ ցեղախումբեր ևս քրդացած են, պահելով հանդերձ ասոր յիշատակը և հայկական շատ մը սովորութիւններ:

Մեր կողմէ, այս գրքոյկէն մեջբերումներ ընելը աւելորդ կը նկատենք — և յետոյ, ասիկա անպէտք տղ պիտի երկարէր այս գրութիւնը —: Ասիկա կը թողունք որ ընթերցողը ինքն ընէ և գտնէ, գաղափար մը կազմելու

թե՛ ամբողջութեան եւ թե մանաւանդ հեղինակին հե-
տապնդած նպատակին շուրջ: Ամեն պարագայի հեղինա-
կը շնորհաւորելի է որպէս նախաձեռնող մը:

Եւ որովհետեւ, Լիբանանի եւ մանաւանդ Սու-
րիոյ մեջ կը գտնուին դեռ ոչ միայն բուրդ լեզուն գիտ-
ցողներ, այլ եւ ի ծնե *φρηασου* Հայեր, անոնք վստահ
ենք թե՛ պիտի փնտնեն այս ձեռնարկը եւ պիտի կար-
դան մեծ շահագրգռութիւնով:

ՄԻՔ. ՆԱԹԱՆԵԱՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՔՈՒՐԴ ԲԵՐՆԻ ՄԷՋ
ԵՒ ՓՈԽԱԴԱՐՉԱԲԱՐ

ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ
ՈՐՊԷՍ ՆՄՈՅՇ

Ես կօշկակար եմ	Էզ գօճգար իմ
Պապ իմ բժիշկ է	Պապ իմ բժիճ է
Գուրդէն ու կաշօն չու- կայ(*) չուկցին	Կուրկին ու կաշօ չուն սուգա
Պապիկ ու զ մնաց	Պապիկ ու լա մա
Գազիկ հասաւ	Գազէ հաք
Սիմօն հազար դուրու շ տուաւ	Սիմօ հազար դուրու լա
Տաս հազար ընկոյզ սա- ղաւ	Տահ հազար կուզ սաղա
Շահէն, կուռնիկ, բազէ, կաքաւ թռչուն են	Շահին, կուլինիկ, բազէ, քաւ թռն ին

(*) Շուկայ (քուրդերէն սուգա) բառին արարական, սեմական ըլլալը չենք նշեր և ոչ ալ որեւէ բառի մը պարսկական, պահլաւունի, ասորական, հիթիթ ծագումը, այլ միայն հայ և քուրդ լեզուներու յարակցութիւնը կը փորձենք երևան հանել:

Երթ առ մամ ^(*) քո (գրա- բար սճ)	Հրե ա մամ խո
Տոքթոր, ևս դժուար կը միգեմ	Գոքոր, եզ դժուար սր միգիմ
Այս մարդը խաչապաշտ է Մարդուկը իս խաբեց Արամ ու Արա հաւասար են (իրարու)	Էվ մարու խաչբարեսդ է Մերիք եզ խաբանիմ Արամ ու Արա հաւասար ին
Համահաւասար են	Համի հաւասար ին
Այս կերակուրը հում է Գպրաստան մեր ի թաղ քրդաց է	Էվ կիրար հով է Գպիսան մե լի քաղա հուրդան է
Կարաւանք րեհ (ճամբայ) ինկած է	Գարվան րե ինկեայե
Մենք արի ու ազատ ենք Բաղմակնութիւնը մար- դուս բախտաւորու- թեան ճրագը կը մարէ	Էվ արի ու ազատ ին Բիւրծինի չիրա բախտա- րիյե մարու վեժիմի- րինե (փրձ սիքե)
Արամ հարկաւ կը վաղէ սպիտակ չապիկը վը- րան առած	Արամ հարկաւ սր պագե վերկրդի շապիքա քա- պիսա (սրբի)
Սասունի քուրդեր բարի են Ոչ կ'ուտեմ ձաւար ոչ կը չուեմ աւար:	Սասունի հուրդինե պառ ին Նե սրխում սաւարե նե սր չում հաւարե:

(*) Մամ բառը կը նշանակէ մեծ մայր, մինչդեռ հուրդեր գայն կը գործածեն հորեղբայրի իմաստով: Արդեօ՞ք արաբական *ա'մ'մ* (հորեղբայր) բառին հետ շփոթեր են: Ասոր նման կարգ մը բառեր տարբեր նշանակութեամբ կը գործածուին: Օրինակ, մեր *ժամ* (եկեղեցի) բառը զանգակի իմաստով. — *ժամու զանգակը կը հնչէ*. Փամա տրե լե սիսա:

ԻՆՉ Է ՔՈՒՐԴԸ ԵՒ ԻՐ ՔԱՆԱԿԸ

Սփիւռքի հայութեան ներկայ սերունդին համար հետաքրքրական և օգտակար պիտի ըլլար մեր հայ բնաշխարհին մէջ երկար տարիներէ ի վեր ապրող կարգ մը կէս վաչկատուն ցեղերու նկատմամբ ուսումնասիրութիւն մը կատարել: Վեր հանել բարքեր, սովորոյթ, ապրելակերպ, հաւատալիք, կրօնական պաշտամունք և մանաւանդ լեզու՝ որոնք մեր վաղեմի տահմիկ դրոշմը կը կրեն անյիշատակ ժամանակներէ մինչև այսօր: Մենք որքան ալ քաղաքական փոթորիկներու հետեւանքով առժամարար հեռացուած դանուինք այդ յաւէտ խնկելի սրբավայր — հայ ցեղի օրրանէ —, մեր արձագանդը տակաւին կը հնչէ հան, տեղուին վրայ, այդ ցեղախումբերու մօտ, որոնք մեզ պէս տասանորդուած ըլլալով հանդերձ, չեն հեռացած — ըստ իրենց ոճով — «չորս պարտէզի հեռաւորութեան չափ» Նոյեան Տապանէն:

Արդարեւ, մեր Ազգային Պատմութիւնը իր քրիստոնէական ակնոցի տակէն քիչ բան աւանդած է մեզ, զինք շրջապատող, իր հետ ապրող մէկէ աւելի ոչ դաւանակից ցեղախումբերու մասին, որոնց էն շատուորը այսօր Քուրմանճ դանդուածն է որ մենք Քուրդ կ'անուանենք, յոգնակին՝ քրդեր և բնակութեան վայրերն ալ Քրդանոց: Անոնք կը կարծուին ըլլալ Մարերու յաջորդ կամ ցեղակից:

Իբր քիտակից ժողովուրդ՝ դեռ քաղաքակրթութեան նախնական փուլերը աւարտելու վրայ են:

Ասորական արձանագրութիւնները դանոնք կոչած են կարգու՝ Ք. Ա. 14-որդ դարուն. ինչ որ

համապատասխան է մեր «կորդ»ին, յուևական կարգուխին, որ կը հասառաւէ մեր կորդուքը: Աղնիւ ընթերցողը գիտէ թէ մեր ա և օ տառերը իրարու տեղ դարձածուած են. ինչպէս աճառ, օճառ, ապակա նիլ, ապակոնել, օր, աւուրք, մօտ, մատ, մատիր, կարդու = կորդու, յգ. կորդուք:

Ասորի պատմութենէն թէ Հ. Ն. Միքայէլ Ակինեան կը յիշէ Թ. դարու կիսուն Հայաստանի հարաւը ապրող Քուրդան կոչուած աղանդաւորները, որոնք ըստ պատմ իչին՝ աւտղակներ էին և կրօնքով հեթանոս:

Քուրդան արդէն քուրդ բառին յոգնակին է. ուրիշ յոգնակի մ'ալ կայ «քուրդին»:

Աշխարհագրական քարտէսներու վրայ երևան եկած Քիւրդիստան անունը պատմականօրէն ճշդուած երկիր մը, հողամաս մը ցոյց չի տար. ըլլայ Պարսկաստանի մէջ՝ թէ Թրքահայաստանի, այլ քրդանոցներ, ուր քուրդ տարրը կամաց կամաց թուական դերակշռութիւն սկսած է ունենալ, այնպէս որ Ուրմիայ լիճէն մինչև Տիգրիս, վանայ լիճի հարաւէն մինչև Պաղտատի հիւսիսակողմը, գէպի Արևելք տարածուող լեռնաշխարհէն դատ, իր մէջ առած է Պարսկահայք, Մսկք, Աղնճնիք նահանգները և այսպէս գերակշիռ թուով յաջողած է տարածուիլ մեր պատմական Թրքահայաստանի հետեւեալ նահանգներուն մէջ, հոգ չէ թէ տարրեր անուան տակ:

1937 թուականին Արևելեան Նահանգաց մէջ կատարուած թրքական մարդահամարը իւրաքանչիւր նահանգի տարածութիւնը և բնակող քուրդերու քանակը հետեւեալ թուանշաններով կը ներկայացնէ.

ՆԱՀԱՆԳ	ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ	ԲՆԱԿԻԶ
Արարատեան	12600 Քլմ.	299.619
Կարին	28970 »	384.477
Բիւրակն	9157 »	60.000
Վան	30635 »	149.661
Մուշ	28897 »	157.501
Բաղեշ	7072 »	50.000
Տիգրանակերտ	11875 »	214.875
Խարբերդ	13036 »	235.141
Կարս, Սեբասիա	20000 »	400.000
Սասուն, Սղերդ	14305 »	127.870
Մալաթիա	21265 »	412.025
ԳՈՒՄԱՐ	197.812	2.491.169

Երբ մտիկ ընենք մեր քուրդ հայրենակիցները՝

Պարսկաստանի Բուրդերու Բանակն է	3.300.000
Թուրքիայի « « «	4.000.000
Իրազի « « «	1.200.000
Սուրիա, Լիբանան եւ այլուր	800.000
ԸՆԳՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ	9.300.000

քուրդերու քանակը ներկայացնող պատկառելի թուանշաններու կը հանդիպինք:

Բայց չմոռնանք մասնաւորապէս ըսել որ ըստ քուրդերու՝ Պարսկաստան ընակող քուրդը կը կոչուի Լեռնցի պարսիկ = Ecemen ciyayi, իսկ թուրքիայինը՝

Լեռնցի թուրք = Tirken ciyayi.

Մինչ մեր ազգային պատմութիւնը զանոնք կոչած էր կորդք եւ հո՞ծ ընտլայրերը՝ կորդուաց նահանգ:

Երբ հայկական իշխանութիւնը տարածուեցաւ

Քրդանոցներու վրայ եւ անոնք եղան մեր կորդուաց
նահանգը, շատ մեծ համեմատութեամբ արիւնա-
խառնումներ տեղի ունեցան: Այնպէս որ ըստ Փրոֆ.
Մ. Մինասեանի — հեղինակ «Տաւրոսեան Եզրայրակ-
ցութիւն» երկին, 1923 —, թուրք տիրապետութեան
սկիզբները քուրդ անուամբ ծանօթ ժողովրդին մէկ
տոկոսը կը բաղկանար հայ արիւն կրող անհատներէ:

Քուրդը, ուրեմն արդէն իսկ Արիական ու Արմե-
նական ցեղերու միախառնմամբ յառաջ եկած ժողո-
վուրդ մըն էր, եւ թրքական տիրապետութեան շըր-
ջանին ալ բազմաթիւ հայեր քրդանալով, մեծապէս
ստուարացուցին հայարիւն քրդաց թիւը, մասնա-
ւորաբար գիւղարեակ քրդաց մէջ:

Հետեւաբար, որպէս ցեղագրական հակիրճ ծա-
նօթութիւն, կրնանք ըսել.

1. — Հայերը խառնուրդ մըն են Արմենական,
Արիական ու Սեմական նախնեաց, ուր զերակշիռ եւ
տիրական բաղկացուցիչ տարրը կը հանդիսանայ Ար-
մենական արիւնը:

2. — Քրդեր, նոյնպէս խառնուրդ մը կը ներկա-
յացնեն Արմենական, Արիական եւ Սեմական նախ-
նեաց ուր սակայն, Արիական ու Արմենական
արիւնները կը տիրապետեն, գրեթէ հաւասար չա-
փով:

3. — Իսկ Ասորաց երակաց մէջէն հասող տիրական
արիւնը թէեւ Սեմական, բայց աչքառու համեմա-
տութեամբ Արմենական արիւն խառնուած է:

ՔՈՒՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԱՆԿԼՈ - ՍԱՔՍՈՆ ԵՒ ԱՅԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Միջագետքի և այլ Քրդանոցներու մէջ, ուսումնասիրութիւն կատարող անգլիացի Մր. Սոն — Through Mesopotamia and Kurdistan in Disguise, E. B. Soane London անուն գրքին հեղինակը կ'ըսէ թէ, Ասիացի համարուող քրդեր խկապէս համացեղ են Եւրոպայի Տեւտոններուն կամ Անկլո - Սաքսոններուն, դասելով իրրեւ նմոյշ՝ մարդկային ձեւի հաւանօրէն չկայ քարձրագոյն չափանիշ մը մարմնական բարեձեւութեան, քան այն որ կը տեսնուի քրդաց վրայ. հիւսիսականը բարձրահասակ և նրբակազմ մարդ մըն է. քիթը երկար ու բարակ, յաճախ քիչ մը կորածեւ, բերանը փոքր, երեսը ձուածեւ ու երկար, աչքերը սրաթափանց են և վայրագ, բազմաթիւ են անոնց մէջ դեղնահերք ու կապոյտ աչուիք. և այս տիպով երեխաներ, եթէ դրուէին անգլիացի պղտիկներու խումբի մը մէջ, անձանտաչելի պիտի մնային, որովհետեւ ձեփ - ձերմակ մորթ ունին:

Հարաւի մէջ, դէմքը քիչ մը լայն է, կազմը ծանր. հարաւային տահերէն 40 մարդիկ, առանց ընտրութեան գատուելով, անոնցմէ ինը հատը վեց տարէն քիչ մը պակաս հասակ ունէին, թէեւ կարգ մը տահերու մէջ, միջին բարձրութիւնն է հինգ տար և ինը մասնաչափ: Քայլափոխը երկար և յամբ, ու դժուարութեանց հանդէպ տոկունութիւնը մեծ: Այնպէս է անոնց կեցուածքը, ինչպէս լեռնականներունը միայն կրնայ ըլլալ, խրոխտ ու ուղղածիգ: Շատ ու շատ մարդ տեսած եմ անոնց մէջ, որոնք կրնային իրրեւ Normand պատկերներն առնել տալ:

դեղնօրակ և ծփծփուէն մտղ, երկար և վայրահակ պէխ, կապոյտ աչուի և բաց դոյն մորթ. ամենէն համողիչ փաստերն են — եթէ դիմագծութիւնը վըճաւական չափանիչ մըն է. (իրենց լեզուն ալ եթէ յաւելուածական փաստ մը չի ներկայացնէ անգամ, թէ միեւնոյն մայր ցեղէն ծագում առած են, Անկլո-Սաքսոնն ու Ֆուրդը:

Բանասէր և քաղաքագէտ Մս. Սօն, որ միանգամայն զինուորական հազարապետ մածօր մըն է, կը շարունակէ. —

«Պոլսոյ բնակչութեան էն ուժեղ և առնական մարդիկը, քուրդերն են, սակայն է՛ն շատ արհամարհուածները, միեւնոյն յատկութեան երեսէն՝ այս կեղծիքի և նենդամութեան քաղաքին մէջ:

«Մենք ցեղակից ենք Բուրդերուն, սրանք իրենց արիւնը խառնած չեն արարներու, թուրքերու արեան հետ. այսպէսով իրենց լեզուն ալ անաղարտ պահած: Հաւանական է որ այսօրուայ պարսկական լեզուն — որ Արիական լեզուներուն էն դեղեցիկը, կատարեալը, քաղցրահնչիւնն է — չընծայեր հնութեան արտայայտիչ յատկութիւնը, քան քուրդ լեզուն: Որովհետեւ այս լեզուն դոյութիւն ունի, լման լեզու մըն է, քերականական հաստատ կողմով, մասնաւոր շարակարգութեամբ — Syntaxe — և արարական ներածութեան բացարձակ բացակայութեամբ. որ հարստացնելով հանդերձ պարսիկ լեզուն, լքել տուած է արիական ծագում ունեցող նախապէս գործածուած բառերը:

Ֆուրդ լեզուն իր արտակարգ առնչութեան ու կենսունակութեան շնորհիւ նախապէս հաստատուած լեզուները տեղափոխած ու տեղահան ըրած է»:

Գերման մասնագէտներ ալ ևս չէին մնար քուր-
դին տաղանդը, վեհանձնութիւնը, քաջագործութիւնը
դովելու մէջ իրենց մրցակից Անկլօ - Սաքսոններէն,
սակայն նուազ նրբին, աւելի բաց խօսքերով, թէ
գերման ցեղը Հնդկաստանէն մեկնելով ևկած է Գուր-
դիստան, հոս երկու մասի բաժնուած, մէկը անցած
է Եւրոպա ու կազմած՝ ներկայ Գերմանիան, իսկ
միւս մասն ալ հոս մնալով կը ներկայացնէ հիմա-
կուայ քուրդերը (1917 - ին)։ Հապա Հայերը, հարց
տուաւ հայ մը, որ այս նիստին թարգմանի պաշտօն
ունէր, և ուր բաղմած էին քուրդ աւագանիներ և
գերմանք, «Չենք գիտեր ըսին, հաւանական է որ
ներկայ քուրդ ցեղերէն յառաջ ևկած է Հայը»։

ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԱՆՈՐ ԱՆՁԵՐՈՒ ԿԱՐԾԻՔԸ
ՔՈՒՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ (*)

«Ասորական արձանագրութեանց մէջ Գուրդիները
կը ներկայանան, իբր հզօր ու ազմուռնակ ժողո-
վուրդ։ Ասոնք յաճախ կ'արհամարհէին Նինուէի դա-
հակալներուն բանակները։

Հայ պատմիչները կորդուացիք, Մարերն ու
Քուրդերը կը նայնացնեն։ Յոյն և Հռոմայեցի պատ-
միչներուն համար ալ ասոնք ազգակից են։ Մեր
պատմութեան մէջ, Գուրդ բառին առաջին անգամ
կը հանդիպինք ժ.Գ. դարու պատմիչ՝ վարդան վար-
դապետի և կիրակոս Գանձակեցիի մօտ։ Հեթում
պատմիչ (ժ.Գ. դար) սրտը կերպով կ'ըսէ. «Մարք,
որք Ռամկօրէն Բիւրաք կոչին»։ Ուրիշ տեղ մըն ալ

(*) «Հայաստանի Կոչնակ» քիւ 28, Տարի ԼԱ - ի մեջ
Գուրդէն Տ. վարդանեան ի մեջ այլոց կը գրէ.

գծելով Մարաստանի սահմանները կ'աւելցնէ. «Երկու գաւառք են անդ և ազդք բնակեալք ի մին ի նոցանէ Սարակինոսք ասին, և այլք կսչին կորդուացիք և Քիւրաք»:

Հայ պատմիչները եթէ կը խուսափէին դործածելէ Քուրդ բառը դայն «ռամկօրէն» նկատելով, ժողովուրդը, անշուշտ, կը դործածէր դայն և ծանօթ էր այդ անունը կրող ժողովուրդին: Հ. Ն. Ա. կինեան Միքայէլ Ասորիի պատմութենէն կը յիշէ Թ. դարու կիսուն Հայաստանի հարաւը ապրող Քուրդան կոչուած աղանդաւորները, որոնք, ըստ պատմիչին, «աւազակներ էին և կրօնքով հեթանոս»: Արդ՝ այս Քուրդաններու բնակավայրին և նկարագրին մասին արուած բացատրութիւնները մեզ կը թելադրեն դայնոնք նոյնացնել Քուրդերու հետ: Աւելորդ չըլլայ յիշել նաեւ թէ ունեցած ենք քուրդ անունով հայ իշխաններ ալ, ինչպէս՝ Քուրդ Սիւնի (Ը. դար), Քուրդիկ իշխան Փոքր - Հայքի (Թ. դար) Քուրդ իշխան Վարդենիսի և հատ մըն ալ Սասնոյ (Ժ. Գ. դար):

Մարերու և կորդուաց նոյնացումը քուրդերու հետ սխալ չէ, վասնզի նախ՝ այսօր քուրդերով բնակուած գլխաւոր վայրերը կը գտնուին հին Մարաստանի և կորդուաց աշխարհի սահմաններուն մէջ: Ներկայ մարդարանական պրպտութիւններն ալ ցոյց կու տան թէ՛ ինչպէս Հայերը, նոյնպէս ալ Քուրդերը խառնուրդ են գանազան ցեղային տարրերու: Հոն կայ Մարական և կորդուաց արիւնը՝ խառնուած հարաւակողմը Ասորեստանցեաց և հիւսիսը Հայերու հետ: Յատկանշական են նմանութիւնները որ կան Մուսուլի շրջանի քուրդերուն և Ասորական դիմաքանդակներուն միջև: Վանէն հիւսիս դէպի կարին ալ հայուն և քուրդին միջև «մազ մը կայ»:

Ի՞նչ է մարմնակազմը Քուրդին: Կաւագոյն միջոցն է գիմեյ մասնադէտներու կարծիքին: Քուրդերու կազմով հետաքրքրուած են տասնեակ մը օտար գիտնականներ, որոնց զլխաւորներն են, Տիւհուսէ, Շանթրը, Բիթար (Ֆրանսացի), Սօլաք, Կուչան (գերմանացի), և Խանիքով (ռուս): Յենչով ասոնց քննութեանց արդիւնքին վրայ՝ կուտանք հետեւեալ սահմանումը. —

Քուրդերը բարձրահասակ մարդիկ են (աւելի քան 1.68 մէթր), թէև կան կարգ մը ցեղեր, (Մելանի, Եգիպի) որոնք համաձայն Շանթրի միջակէն ցած են: Իրենց գանկաչափը փոխօխական է, 78.53՝ Շանթրը, 75՝ Կուչան, 86.49՝ Բիթար: Ունին, ընդհանրապէս, միտոզոյն աչք, սև կամ շաքանակագոյն մազ: Շանթրը որ երկար տան ապրած է անոնց մէջ, քրննութեան ենթարկած 158 անձերու մէջ միայն երեք խարակաչ գտած է, իսկ 332 հոգիէն միայն ութը կապտակն:

Կուչան, ընդհակառակը 53 առ հարիւր բաց գոյն մազեր ցոյց կուտայ: Հայ բանասէրներու և քուրդերու ծանօթ անձերու կարծիքներն ալ այս մասին համապատասխան չեն իրարու: Պատճառն այն է որ ինչպէս ըսինք, քուրդերու մէջ կազմական միօրինակութիւն գոյութիւն չունի: Խարակաչ ու կապտակն ախար սակաւ է, և աւելի յաճախակի աղնուականութեան մէջ: Ժողովուրդի մեծ զանդուածին յատկանիշները գրեթէ նման են հայկականին. սև կամ շագանակագոյն մազ, սև կամ թուխ աչք, ցցուն կամ կորամէտ քիթ, և առաւելապէս կարճադլուխ: Այս ակնբախ նմանութեան առջև էօժէն Բիթար՝ վերջերս հրատարակած իր մէկ կարեւոր երկին մէջ կ'ըսէ այս երկու ժողովուրդներուն մասին. — «Բա-

ւական է որ անոնք անգամ մը զիրար քիչ մը մօ-
տէն գիտեն, իրենց զլխաւոր գիծերու նոյնութեանը
մէջ հաստատելու համար հասարակաց արիւնի մը
յատկանիշերը»:

Պատմական նօթեր. — Երբ 401 - ին (Ն. Ք.) Քսե-
նոփան իր նահանջքի ընթացքին կը ստիպուէր անց-
նիլ Կորդուաց աշխարհէն, հան կը հանդիպէր ժողո-
վուրդի մը որ իր նկարագրով և սովորութիւններով
չէր տարբերէր այսօր նոյն հողամասին վրայ բնակող
Քուրդէն: Այս ժողովուրդը երկար դարերու ընթաց-
քին՝ Հայաստանի հարաւը՝ լեռներով ամբողջակ
չըջանակի մը մէջ՝ ապրեցաւ նախնական կեանք մը՝
մերթ անկախ, մերթ ենթակայ դրացի ազդեցու-
թեանց: Գիտենք թէ Մեծն Տիգրանի հպատակ եր-
կիրներէն մին էր Կորդուացը, որուն թագաւորը
իրբ դաւաճան սպաննուեցաւ արքայից արքայէն: Գ.
դարուն՝ Արշակ Բ. ի օրով Հայաստանէն բաժնուող և
յետոյ Մուշեղ Մամիկոնեանի հզօր բազուկով նուա-
ճուող նահանգներէն մին էր այս: Կորդուաց նախա-
րարը հայ նախարարական կազմին մէջ առաջնակարգ
դիրք ունէր: Հայկական անկախութեան անկումէն
յետոյ քուրդերով բնակուած այս երկիրը նախ ենթար-
կուեցաւ Պարսկաստանի, յետոյ Արաբիոյ, Սելճուք-
ներու, Թաթարներու՝ միշտ պահելով իր աւանդական
ինքնավար դրութիւնը: Ժ. Գ. դարուն թաթարական
ազդեցութեան տկարացումով Հայաստան բաժնուեցաւ
հայ և օտար դանազան իշխանութեանց: Քուրդերը,
որ իրենց սահմաններէն դուրս յարգած՝ ծաւալած
էին դէպի հիւսիս իրենց մէջ լուծելով շատ մը հայ
իշխանական տուներ, զօրաւոր իշխանութիւն մը
հիմնեցին երկրին հարաւը, կեդրոն ունենալով Սա-
սունը: Լենկթիմուրի մահէն վերջ վերստին զօրա-


Արշակ Գլխավոր
Գրասենյակ
Երևան

ցաւ քրդական իշխանութիւնը և անոր զօրաւոր իմ-
րին՝ Ղարա Կուսուֆի սրգին՝ Իսկէնաէր Կուսուցաւ
Շահի Արմէն:

Թուրք և պարսիկ երկարատե մաքառումներէն
յետոյ երբ որոշուեցան այդ երկու պետութեանց սահ-
մանները՝ Հայերու նման Բուրդերն ալ ենթարկուե-
ցան ասոնց: Բայց թուրքերու, ինչպէս և պարսիկ-
ներու լուծը անուանական եղաւ վերջիններուն հա-
մար, որոնք իրենց ցեղապետներով ու շէյխերով Հա-
րունակեցին իրենց կիսանկախ դրութիւնը: 1846 ին
Պահասանի իմիրը՝ Պէտիր խան պէյ (*) քրդական պե-
տութիւն մը հիմնելու լուրջ ու զօրաւոր ձեռնարկ
մ'ըրաւ և կարեւոր յաջողութիւններ ալ ունեցաւ:

896

(*) Երբ Պէտիր խան պէյ՝ Պորան գաւառի Միր (իւ-
խանը) Պոլիս սարագրելու համար հսկողութեամբ Տիգ-
րանակէրս բերին՝ քաղաքին մէջ խոր յուզում մը կը
սլուէր: Թուրք կառավարութիւնը հրամայեց որ հանրա-
յին խրախնանք մը տեղի ունենայ: Հո՞՞մ բազմութիւն
մը բերդին հրապարակը հաւաքուեցաւ որուն մէջտեղը
պատրաստուած կը կենար Պէտիր խանի խամանիկ արձանը,
փայտաւէն բնական մեծութեամբ, յաղթանդամ մարմ-
նով ու երգական սարագով: Մինչ կայանաւոր Միրը
քաղաքին կուսակալին հետ մեծ հիւրի մը յարգանքը կը
վայելէր ու պայտաթի պատուհանէն բնակչութեան շար-
ժումները կը դիտէր, ասդին հրապարակին վրայ իր ան-
ձին արձանը որ վառօրով լեցուած էր կրակ առած՝
իր առանցքին վրայ քանի մը շրջարձիկ շարժումէ ետք
անեղ որոտումով կը պայթէր: Քիչ մը հետուն, հանդի-
սասեաներէն ձայն կը բարձրանար յանցաւորը յան-
ցանքը քաւեց . . . : Երեք ամիս ետք Պէտիր խան պէյը
Պէտիր խան փառա կ'ըլլար: Թ. Մ.



բայց ուժեղ կազմակերպութեան մը պակասէն ճա-
խողեցաւ ու պարտուեցաւ Սուլթանին բանակներէն :
Քուրդերը ըլլալով անկազմակերպ, անքաղաքակիրթ
և ցեղական կեանքով ապրող նախնական ժողովուրդ-
մը՝ չկրցան համազգային զօրաւոր գաղափարականի
մը շուրջ հաւաքուիլ : Իրենց հայրենասիրութիւնը
դեռ ցեղական ինքնապահպանութեան բնագդէն ան-
դին չէ անցած ընդհանրապէս : Վերջին շարժումները
միայն ազգային արթնցնող սգիին առաջին ցնցում-
ները կարելի է համարել :

Թուրք կառավարութիւնը շահագործեց քուրդե-
րու ագիտութիւնն ու մոլեռանդութիւնը, դարձնե-
լով զանանք գործիք իր հայաջինջ քաղաքականու-
թեան, որ յանդեցաւ եղերական վախճանի մը՝ դա-
րերով բնակակից և արևնակից այս ժողովուրդնե-
րուն համար :

Կրօնը. — Արարական արշաւանքը դէպի Պարս-
կաստան է. դարուն՝ ոչ միայն վախճանը եղաւ պար-
սիկներու հին կրօնին, այլ և քուրդերու բնիկ
հաւատքին, որ իր գլխաւոր գիծերուն մէջ պարսկա-
կանէն տարբեր չէր : Այսօր քուրդերը ճանչցուած են
Սիւննի մահմետականներ : Բայց անոնց մէջ կայ կա-
րեւոր զանդուած մը որ անուանապէս միայն իսլամ
է, իսկ իրականին մէջ կը հետեւի տեսակ մը ծա-
ծուկ կրօնի, որ խառնուրդ մըն է Փոքր Ասիոյ նախ-
նական հեթանոսութեան : Զրադաշտի հաւատքին,
քրիստոնէութեան և իսլամութեան : Այս ազանդա-
ւորները ծանօթ են Գըզլ - Պաշ, Ալի - Իլահի, Եզիտի
անուններով : Սուրիոյ Ալէվիներն ալ ասոնց հաւա-
տակից են : Կան նաև թրքախօս Գըզլ - Պաշներ :
Ասոնց հաւատքի գլխաւոր տարրերը կրնանք ամփո-
փել հետեւեալ կերպով .

Ա. — Քրիստոսնէական — կը հաւատան Քրիստոսի՝
 իբր աստուածորդի և փրկիչ. Ս. Կոյս Մարիամի՝
 իբր աստուածամայր: Կը յարգեն սուրբերն ու սրբա-
 վայրերը, ինչպէս նաև քրիստոսնէական կարգ մը
 տօներ: Ունին նուիրապետութիւն, քահանայական
 (տէաէ) տեսակ մը եպիսկոպոսական (փիբ) և պատ-
 րիարքական աստիճաններով: Իրենց կրօնապետը կամ
 շէյխը կը բնակի Խուպիարի մէջ՝ Սվազի մօտ:

Բ. — Չրադաշտական — հեթանոսական. — Կը
 պաշտեն արեւը, լուսինը, կրակը, որ անշէջ կը պա-
 հեն օձախին մէջ, բարձունքները, մայրի ծառերը և
 ակերը: Ունին աստուածային անձնաւորեալ զօրու-
 թիւններ ալ, որոնք կը յիշեցնեն զրադաշտական
 կրօնի Ամեճա Ապենսաները: Կը կարծուի թէ անոնք
 չին անհատական հաւատացեալներու նման ունին
 գաղանի ծիսակատարութիւններ, ուր խառնակեցու-
 թիւնը (*) պաշտաման մէկ մասը կը կազմէ:

Գ. — Մահմետական. — Իսլամական կրօնը ասոնց
 համար շարք մըն է՝ պաշտպանելու համար զիրենք
 տիրող տարրին հալածանքներէն: Թլփատութիւնը
 պարտաւորիչ չէ: Կիները չեն ծածկուիր: Ոգելից
 ըմպելի կը դործածեն: Չեն հաւատար Մուհամէտի
 աստուածային նկարագրին: Իսլամական կրօնի միակ
 գէմքը՝ որ մեծ յարգանքի և պաշտամունքի առար-

(*) Այս խառնակեցութիւնը որ տեղի ունենալ կը
 կարծուի ցայգահանդեսներով՝ լոյսերը մարելէ ետք,
 Հայ - Պաւղիկեաններու, Արեւորդիներու, Եգիպտոս
 Գոլյաւաներէ գաւ Տուրքիներուն ալ կը վերագրեն
 ոմանք: Սակայն այս վերջին քաջ եւ հիւրասէր ժողովուր-
 դին հետ սպրոդները այս տեսակ սովորութեան մը չգո-
 յութիւնը կը հաստատեն: Թ. Մ.

կայ է՝ Ալին է: Եզիաիները, որոնց թիւը 50.000 կը հաշուըուի Մուսուլէն մինչև Հայաստան, իրենց հաւատալիքներու գլխաւոր գիծերով նման են Գըզլ - Պաշներուն. բայց նուազ կամ երբեք Մահմեական և աւելի զրազաշտական (*): Հակասակ առաջիններուն ասոնք կը պաշտեն Սատանը կամ Արհիմսը, անոր մէջ ալ տեսնելով աստուածային սակղծագործ ուժը, իրաւ թերի, բայց իր լինելութեան մէջ, որուն պատճառը կը խուսափի մեր հաւաւոր խմացականութենէն. բայց կը հաւատան թէ Ամենակարողին համար ամէն ինչ գէպի բարին նախասահմանուած ըլլալով՝ չարն ալ իր վախճանին մէջ բարի է:

Թէ՛ Գըզլ - Պաշները և թէ՛ Եզիաիները ունին իրենց Ս. Գիրքերը: Առաջինները գաղանի կը պահեն զայն, բայց վերջիններունը թարգմանուած է:

* * *

Այս, մինչև հիմա Գղըլպաշներուն Ս. Գիրքը ձեռք ձգուած չէ, կը հետեւցուի որ ասոնց քով պաշտամունք, կրօնական ծիսակատարութիւնք աւանդական ուղիով տեղի կ'ունենան: Ասոնք կը խոստովանին իրենց հայ և նամաւանդ Երուսաղէմը շատ սիրած ըլլալը: — Մենք քուրդ կամ ասճիկ (թուրք) չենք կ'ըսէ Գղըլպաշը, երբ հաճ երթանք՝ Երուսաղէմ կ'երթանք, աւելի հայ՝ քիչ մ'ալ խրիսթիան — քրիստոնեայ ենք: Ասոնց մեծ մասը թուրքերէն կը խո-

(*) Այս մասին թուրքերը լաւատեղեակ են, յանախ կը կրկնեն իրենց համոզումը «Կեալուրա պագարազ Քիւրս մուսուլման»․ այսինքն անհաւասին, քրիստոնեային նայելով՝ Քուրսը մուսուլման կը համարուի․ իրականութեան մեջ մուսուլման չէ:

սին. կարծես քուրդերէն ի սպառ հեռացած. բայց
Եզխտիները իրենց Ս. Գիրքը ունին որուն Միսնաֆա
Րաշ — Սեւ Գիրք — անունը կուտան:

Եզխտի բառը որ քուրդը կ'արտասանէ «էզտի»,
յոգնակին «էզտիան» կը նշանակէ տէր, սեփականա-
տէր. ինչպէս Գզըլպաշ բառը՝ կարմիր - գլուխ,
պարսիկն ու թուրքը զայն գրական լեզուով Սար
Սուխ կ'անուանեն և, քուրդն ալ Սար - Սոր, որ ըսել
է կարմիր գլուխ:

Արդէն շատ մը քրդական աւատներ ալ (Աշիր,
Աշաիր) իրենց արածած ոչխարներուն գոյնով կ'ա-
նուանուին ինչպէս ազ - գոյունլու, գաւա - գոյունլու,
ճերմակ ոչխարական սև ոչխարական:

Եզխտիներ մեր պատմական Արեւորդիները կը ներ-
կայացնեն, Գզըլպաշներն ալ գրեթէ Հայ Պաւղիկեանք:

Մեր Ազգ. պատմութիւնը մեզ կը գիտցնէ որ երբ
հայ Ազգը քրիստոնէութիւնը ընդունեց շատ մը հայ
քուրմեր, քրմապետներ իրենց համախոհներով պայքա-
րի լծուեցան այս նոր վարդապետութեան դէմ. Փրոֆ.
Մինասեան լրիւ պատկերը կուտայ հայ աղանդաւոր-
ներու, երբ կ'ըսէ թէ Հայ ազգին քրիստոնէացումը,
ուրեմն չկարողացաւ բոլորովին անհետացնել հին հե-
թանոսական հաւատքը ժողովրդական ամէն խաւե-
րուն մէջէն: Մանաւանդ Հայաստանի լեռնադաւա-
ռային բնակչութեանց մէջ մնացին հայկական խոշոր
համայնքներ, որ քրիստոնէութիւնը ընդունելով հան-
դերձ չհրաժարեցան իրենց հին հաւատքին ամենէն
հիմնական վարդապետութիւններէն ու պաշտամուն-
քէն:

Եւ ասիկա շատ բնական մէկ հետեւանքն է լեռ-
նական հայաց անկախութեան ոգւոյն և հայ ցեղին
պահպանողականութեանը: Այնպէս որ, նոյնիսկ ԺԲ.

դարուն, Արեւորդիներու և ուրիշ նման ազանդաւորներու մեծատարած համայնքները կը գտնենք Հայաստանի զանազան կողմերը:

Պատմական ա՛յս է շրջանին է որ Սելճուղեան տիրապետութիւնը կը տարածուի Հայաստանի վրայ: ՇԻԱ խալիֆներու տիրապետութեան յարուցած կրօնական հալածանաց այս շրջանի անջրպետը կտրելով՝ կը գտնենք որ Գղըլպաշ, Եղիտի, Անսարիէ և այլ անուններով ժողովուրդներ կ'ապրին ճիշդ հայկական այն գաւառներուն մէջ, ուր քանի մը դար միայն կ'ապրէին Պաւղիկեանք, Դոնարակեցիք, Արեւորդիք և այլ հայ ազանդաւորներ: Անխուսափելի կերպով կ'առաջնորդուինք եզրակացնել թէ՛ մեր այսօրուան Գղըլպաշ, Եղիտի, Անսարիէ (Ֆելլաճ) և ուրիշ արսաֆնապէս Մահմեաական ու ներֆնապէս հեթանոսութեամբ գունաւորուած քրիստոնեաներ, հարազատ սերունդներն են հայազգի Պաւղիկեանց, Դոնարակեցուց, Արեւորդիներու և այլ յարակից ազանդաւորներու:

Ամփոփենք ուրեմն մեզ անխուսափելի կերպով այս եզրակացութեան առաջնորդող ապացոյցները:

1) Բոլոր այս Քրիստոնեայ - Մահմեաական ժողովուրդները Արմենական տիպ կը կրեն: — աւելի զուտ ու մաքուր Արմենական տիպ՝ քան նոյն ինքն հայերս: Հետեւաբար, անհերքելիօրէն հայոց ԱՐԵՆԱ-ԿԻՅՆԵՐՆ ԵՆ անոնք: Անժխտելի է ցեղակցութեան այս ապացոյցը, եթէ հաւատք պիտի ընծայենք կենսարանական գիտութեանց այս մասին ըրած վըճառական յայտնութեանց:

2) Ինչպէս Գղըլ - Պաշներու, Եղիտիներու հաւատալիքներուն հին հեթանոսական տարրերն ամենասերտ ազերս ցոյց կուտան մեր հեթանոս Հայոց և հայ քրիստոնեայ ազանդաւորաց հաւատալիքներու

տարրերուն, նոյնպէս ալ անոնց քրիստոնէական հաւատալիքը Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատալեաց կը նմանի՝ երբ վերջինս տարրերի Յոյն կամ կաթողիկէ եկեղեցիներու հաւատալիքէն:

Իբրև օրինակ կրնանք յիշել Գղբլպաշներու մատուցած յարգանքը ՀԱՅ Սուրբերուն, մասնաւորապէս Ս. Սարգիսի, և Զատիկը ՀԱՅՈՅ հետ աօներու իրենց սովորութեան:

3) Այսօր միեւնոյն դաւառներուն մէջ համախմբուած են հոծ բազմութիւնները Քրիստոնեայ-Մահմետական այս զանազան ժողովուրդներուն, ուր համախմբուած էին հոծ բազմութիւններ՝ մեր Հայ քրիստոնեայ աղանդաւորաց: Մասնաւորապէս ճշմարիտ է ասիկա Պաւղիկեանց ու Գղբլպաշներու մասին: Ուրիշ ոչ մէկ կերպով կրնանք մեկնել այն իրողութիւնը, թէ ճիշդ Պաւղիկեանց դրաւած դաւառներուն մէջ, Սելճուղեան ՇԻԱ իսլամ կրօնի տիրապետութեան քանի մը դարու շրջանէն յետոյ, կը դանկնք ցեղային ու կրօնական տեսակէտներով Պաւղիկեանց յար և նման Գղբլպաշներ, որոնց Պաւղիկեաններէն ունեցած միակ նշանակելի տարրերութիւնն է՝ իսլամութեան ՇԻԱ ձևը, որ իբրև դիմակ իրենց կրօնին վրայ կ'աւելցնեն:

4) Օսմ. թրքաց տիրապետութենէն առաջ եղած բլլալու է Պաւղիկեան և այլ աղանդաւորաց ձեւական իսլամացումը, քանի որ իսլամութեան Սուլնի ճիւղին կը պատկանին թուրքեր, և բոլորովին անհաւանական է որ իրենց բնութեանց տակ իսլամացող համայնքներ տարրեր ու հակառակորդ ճիւղ մը որդեգրէին:

Վեց կամ եօթ դար առաջ ապրող զանազան Հայ քրիստոնեայ աղանդաւորաց սերունդներն են,

ուրեմն, մեր աշտօրուան Գղըլպաշներ, Եղիտիներ, Անտարիներ և այլ արտաքուստ միայն Մահմեաակա- նութիւնն ընդունող հասարակութիւնք. որոնք, սա- կայն, խորշելով խորշած են թուրքին հետ ամուս- նական յարաբերութիւններէ, և այսպէս մաքուր ու անաղարտ պահած են իրենց հայկական արիւնք ման- կուլական կամ այլ խառնուումներէ:

Պաւլիկեանք նոր վերագարթնում մ'ունեցան թոնտրակեցի Սմբատ անուն առաջնորդի մը զեկա- վարութեամբ, Զրդ դարու կէսէն սկսեալ: Ասողիկ պատմիչը կ'ըսէ. — «Երևցաւ Սմբատ, թոնտրակաց առաջին, ի Զարեհեանդ գեղէ, ի Ծաղկոտն գաւա- աէ, հակառակ ամենայն քրիստոնէական կարգաց»: Իսկ Գրիգոր Մաղխտորոս կը գրէ — «Պիղծն Սմբատ, անիծեալն այն երևցաւ յաւուրս տեառն Յովհաննէսի և Սմբատայ Բաղրատունեոյ»: Այժմու Տիասիսի գա- առն է Ծաղկոտն կոչուած գաւառը: Սմբատ իր գործունէութիւնը սկսաւ Հարք գաւառի թոնտրակ գիւղը ընկելով կեդրոն, որով իր տարածած աղանդն ալ կոչուեցաւ թոնտրակեցեաց աղանդ: Այժմու Մա- լաշկերտ գաւառին մէջ գիւղ մըն է թոնտրակ: Քրդեր այս գիւղին կ'ըսեն «թանտուրակ» և իրենց հատուկտր աւանդութեամբ «թանտուրակը պատե- րազմիկ քուրդերուն կռուալայրն է»: (Թանտուրակ վարկեհքի շարքերէն քուրտան է):

Արագօրէն ծաւալեցաւ թոնտրակեցեաց աղանդը, Պայաղիաի, Կնուսի, Դերջանի, Տերսիմի, ամբողջ գաւառաց մէջ, որոնց դէմ կատաղի հալածանք հա- նեց Գրիգոր Մաղխտորոս, որ կուսակալ անուանուած էր Վասպուրականի, Տարոնի Մանաղկերտի, Արճէշի, Բերկրիի և Միջագետքի: Մաղխտորոս զինու զօ- րութեամբ թոնտրակ եկաւ, որ իր իշխանութեան

տակ կը գանուէր, և զոր «Շնալանի» կ'անուանէ, և ուր «բնակեալ էին» կը գրէ՝ «Արք հանդերձիւք կրօնաւորաց և կանանց բողոքականաց բողից» և կը հրամայէ «Տապալե՛լ զհիմունս յարկաց, և հրձիգ անել, և զինքեանս հանել ի սահմանաց իւրոց»:

Բիւզանդիանի կայսերաց և հայոց կողմէն Պաւղիկեանց և այն ճիւղերուն զէմ հանուած բոլոր հաւածանքը չկարողացաւ բնաջնջել զանոնք ո՛չ Հայաստանէն և ոչ Եւրոպայէն: Բիւզանդիանի հայազգի անուանի կայսրերէն Յովհաննէս Չմիշկ (970) Պաւղիկեան մեծ զողութ մը տարաւ հաստատել Թրակիա:

Անգլիացի Լէյսի Մէյրի Մարթակու անանցմէ Ֆիլիփոփոլի մէջ գտաւ 18րդ դարուն: Իսկ 11րդ դարուն՝ Խաչակիրները այս աղանդաւորաց համայնքները գտան Սուրիայ մէջ:

Հայաստանի մէջ ևւս Պաւղիկեանց զանազան ճիւղերը շարունակեցին իրենց աղանդները, որոնց նշանաւոր հետեւորդները Արեւորդի կը կոչուէին, Արեւու պաշտաման իրենց բնծայած մեծ կարեւորութեան պատճառաւ (*):

(*) Արեւորդիները անուանապէս ծանօթ էին Տիգրանակերտցիներուն, ոչ-հայերը զանոնք Շամշի, (Շամսի) կը կոչէին. որքան որ այս աղանդաւորները հազուագիւտ էին, բայց իրենց բնավայրերու հետքեր կը մընար Բաղաքի Մերսին դուռէն դէպի հարաւ մէկ երկու քիլոմէր հեռաւորութեան վրայ: Մամիկները շատ բաներ կը պատմեն ասոնց մասին: Որպէս թէ երբ արեւորդի մը հիւանդ անկողին իյնայ, իրենց չփահանան անխիջապէս լուր կ'առնեն. կուգայ հիւանդին Էոլ, իր ունեցած, գիտցած, դեղ ու դարմանք կ'ընէ երե չյա-

Այս մասին Օրմանեան Արքեպիսկոպոս իր «Ազգապատում»ին մէջ կը գրէ. «Ներսէսի հայրապետական դործունէութենէն աւելի նշանաւոր է Արեւորդիներու դարձը: Ասոնք հայ ազանդաւորներն էին, զորս Ներսէս կը համեմատէ Հոռոմ Պողոս իլասնէրուն, որոնք Պուլղար Բոկոսիլներ են, հին Պաւղիկեաններու ճիւղ մը: Հայ Թոնարակեցիներու նման ազանդ մը, և թերեւս հասուած մը Ամայեցիներու և Շպղթացիներու, որոնք յիշուեցան Պահլաւունիի ատեն: Սակայն Ներսէսի տուած բացատրութեանց մէջ, Թոնարակեցիներու կամ Պաւղիկեաններու հասարակ եղող նշաններէն աւելի կը շեշտուին՝ Արեւի պաշտօնը, սատանայի պաշտամունքը և բարտի ծառին յարգանքը, և այս կերպով կը մօտենան, ներկայիս Եղիտի կոչուած ցեղին:

(*) Սամսատի Արեւորդիներէն խումբ մը փախա-

ջողի քանի մը օրէն գայն ոսփի հանել, կը դիմէ սարօրինակ արարքի մը: Այս չքահանան իր ծոցը կը կրէ ձեռքի մեծութեամբ եփեցուած տուփ մը, որուն կափարիչին վրայ մանկիկի մը պատկերը փորագրուած է, տուփին պարունակութիւնը միայն ինքը գիտէ. կամայ մը այս տուփը հիւանդին բերնին վրայ կը դնէ եւ հիւանդը սաստանքից վայրկեան ետք վերջին շունչը կ'աւանդէ, կը մեռնի եղեր: Հիւանդին պարագաները ջերմօրէն այս արարողութեան կը հպատակին, որպէս թէ իրենց սիրելի կրօնի վերջին պայմանը լրացնելով իրենցմէ կը բաժնուեր:

(*) Սամուաս, ասորական հնչումով Շամուաս, քրեական Սամսաթ քաղաք կը գտնուի Ասիամանի հարաւակողմը Եփրատ գետի աջ եզերքը քանի մը հեռաւորութեան վրայ: Այսօր միայն աւերակներ կը մնան:

քելով հայ եկեղեցւոյ մէջ ընդունուիլ, թորոս Ար-
 քայիսկոպոսին և Գաղան իշխանին դիմած էին.
 անոնք կաթողիկոսէն կ'ուզեն սորվիլ թէ ինչ ձե-
 ւերով պիտի ընդունուին: Ներսէսի այս առթիւ գրա-
 ծը ունինք, (ընդ. 223 - 229): Ուր նախ ամէն դար-
 ձողները և չղղչացողները ընդունելու քրիստոնէական
 սկզբունքը կը բացատրէ, յետոյ չմկրտուածները
 մկրտութեամբ և մկրտուածները խոստովանութեամբ
 և ապաշխարութեամբ ընդունիլ կը հրամայէ՝ խոր-
 հրրդական ծէսերը պահելով, և յատկապէս արեւէ և
 սատանայէ ու բարսիէ հրաժարումները կը շեշտէ:
 Պաշտօնականք քրիստոնէական ճիւղ մը նկա-
 տուած էին, բայց հազիւ թէ քրիստոնէական էական
 նշաններ ունէին: Երկարմատեան, Մազդէական
 սկզբունք կ'ընդունէին (*) Սատանային պատիւ կ'ըն-

(*) Երկարմատեան Մազդէական սկզբունք (Maz-
 déisme) նախկին իրանցիներու — Մաս, հին Պարսիկ,
 Պարթև — եւ այլ ազգերու կրօնն է, որ կ'ընդունե-
 րկու սկզբունք՝ Բարի եւ Չար:

1. Արամաս (Ormazd) բարի սկզբունքը աշխար-
 հը ստեղծած է եւ գայն կը կառավարէ վեց բարձրա-
 գոյն եւ երկրորդական ոգիներու օժանդակութեամբ
 (Amsha Spands) եւ (Yazatas) որոնք սիեգերք կը
 լեցնէին:

2. Չար սկզբունքը Ahriman, կ'աշխարհի քանդել Արա-
 մասի բարեբար գործքը, այս ալ իր կարգին վեց վնա-
 սակար ոգիներու եւ դեւերու (Daevas) օգնութեամբ:
 Մազդէականներ կը հաւատան որ այս պայքարը պիտի
 վերջանայ Ահրիմանի պարսութեամբ, եւ կ'աւարելու-
 րեան յաղթանակով: Մազդէական կրօնին բարեկոր-
 դիչը եղած է Չար-դաւս, (Ոսկի-դաւս) անունով իրանցի

ծայէին արեւի և լուսնի պաշտօն կը մատուցանէին, աշխարհքը ու մարմինը իբրև չար սկզբունքի գործ կը նկատէին, արտաքին պաշտամունք կը մերժէին, խաչն ու Աստուածածինը կ'անարդէին, եկեղեցի և իշխանութիւն չէին ճանչնար, և ընդհակառակը շատ մը չարքաշ սովորութիւններ կը գործադրէին, հազար ու մէկ աւելորդապաշտ ձևեր ունէին. ինչպէս էր միածին մանկիկ մը ձեռքէ ձեռք նետելով մեռցնել, այդ միածինի վրայ երդնուլ, անոր արիւնով զանգուած խմորեղէններ պատրաստել և ուտել, ու մահուամբ ազանդապետ որոշել:

Ուրիշ կէտ մըն ալ, որ այդ ազանդաւորներուն

մը, Քրիստոս վեց դար առաջ, որ կազմեց մոգերու (mage) դասակարգը, հումանիւ ծուխի (հոս):

Մոգ՝ մեր ծուխ բառին հումանիւ՝ մուխն է. պարսիկներ եւ քրքեր ալ կ'ըսեն մուխ, յոգ. մուխան, պէսին ալ փիւ մուխան, մոգպէս (հոսապէս):

Մեր Ազգ. պատմութիւնը հին իրանցիներուն կրօնքը իր բարենորոգիչի անունով կոչած է Զրադաւաշային կրօնք: Արեւմտեան այս բարենորոգիչին կ'ըսեն Zoroastre կամ Zoroastrianism:

Կայ նաեւ Մալթուսիական (malthusianisme) անունով ելոյթ մը, որ երբեմն վերինին հետ կը շփոթեն ոմանք. ասիկա բոլորովին սարբեր է Մալթուսիական քրքրուցին:

«Malthusianisme»-ը սիստեմաբան Անգ. Thomas Robert Malthus-ի յառաջացուց կարծիքն է որ իր հեղինակած «Essai sur le principe de la population» անուն երկովը երկրին բնակչութեան յարատեւ անուճը որպէս վտանգ կը ներկայացնէ մարդոց ապրուստին եւ կը ջանագովէ սերնդագործութիւնը չափաւորել:

յատկանիշը կրնայ նկատուիլ, մոլեգին կատաղութիւն էր, որով ամէն տեսակ բռնութիւններ, ըմբոստութիւններ, մինչև իսկ ապստամբութիւններ իբր գովելի արարք կը դործուէին իրենց ազանդը պաշտպանելու համար: Ասկէ յառաջ կուգար, որ իրենց կրօնական զեղծումներն իբր հանրային ոճիրներ կը նկատուէին և օրինական խստութեամբ և մինչև իսկ զինու զօրութեամբ զանոնք զսպելու հարկ կը տեսնուէր: Ինչպէս է դարէն առաջ Հայաստանի Բորբորիտներ և Մժղեացիներն Պաւլիկեանց նախորդներն նոյնպէս ալ յեազայ տարիներու մէջ կաշմեցիք, Խնուսցիք, Թոնարակեցիք, Արևարդիք և այլ նման օրինակ ազանդաւորներ՝ նոյներուն յաջորդներն եղան ինչ ինչ փոփոխութիւններով և մինչև իսկ վերջին տարիներուն Եղիտիք, նոյներուն սերունդը կը նկատուէին: Ժ. դարուն մէջ կայսերական հալածանքներու ենթարկուեցան, Տեփրիկէի (Տրվրիկ) կոտորածէն ետքը դէպի արևմուտք ալ ցրուեցան. և իրենցմէ ծագում առին Պաւլիարիոյ Բոգոմիլները (Bogomiles: hérétiques bulgares) և Եւրոպայի Ալբիգեանները (Albigeois):

ՔՈՒՐԴԸ ԱՅՆՊԷՍ ԻՆՉՊԷՍ ՈՐ Է

Նախապէս յիշուած քուրդ քանակը որքան ալ
չափազանցեալ նկատուի, դարձեալ քիչևոր ըլլալէ հե-
ռու է: Քուրդն ունի իր եօթը դաւառական լեզուներ
(dialecte) որոնք են.

Սօրի կամ Սօրանի	=	Sori, Sorani
Քուլհորի	=	Kulhori
Պեխթիարի	=	Bextiari
Հավիրման	=	Havirman
Կեւրան	=	Gevran
Զազի	=	Zazi
Քուրմանն	=	Kurmanc

Եօթն ալ մեր լեզուին հետ խնամութիւն ունին:
Տիրական լեզուներ Քուրմաննն է, Հայաստանի հա-
րաւի սահմանէն որքան վար իջնենք դէպի Պաղտատ,
այնքան քուրդ լեզուներ փոխուած կը դանենք:

Հայերէն	Մեկ	երկու	երեք	չորս	հինգ . . .	suu
Քուրմանն	եկ	sn	սե	չար	բենն . . .	sah
Զազան	եկ	sn	երե	չար	բանն . . .	suu

Տղային՝ քուրմաննը կ'ըսէ լաւ, լաւիկ, (մանկա-

ւիկ):

Տղային՝ Զազան կ'ըսէ լան, լանխոր = շատկեր:
Թուրքին՝ Քուրմաննը կ'ըսէ Բումի, Եղիտին Գա-

նիկ:

Քանանային՝ Քուրմաննը կ'ըսէ գաւա, Զազան՝

skrskr:

Ընկերային կեանքի տեսակէտով Քուրդը կը բաժնուի երեք դասակարգի. ա) քաղաքացի (պաժարի). բ) գիւղացի նստակեաց (կուռնտի տամանի). գ) վաչկատուն (քոչար):

ա) Քաղաքացին ցեղին նկատմամբ անտարբեր է, անդիտակից ըլլալու աստիճան, հերիք է որ կրօնքին լաւագոյնը ունի, սրով ինքզինք գերադաս կը համարէ շուրջիններէն: Զբաղմունքն է կալուածատիրութիւն, ցանք ցանել տալ, անասուն բուծել տալ, արդիւնաբերութիւնը վարել: Ասիկա կը կոչուի աղա, պէկ, մուլա, շէխօ, շէյխի որդի, անուանեալն հաճի:

բ) Գիւղացին կը զբաղի երկրագործութեամբ, է միանդամայն անասնաբոյժ և պարտիզպան, մաքուր և հիւրասէր. մեծ հաճոյք կը զգայ երբ հիւր ընդունի. անկողիններու նորը, տան վերի մասը, ուտելիքի ընտիրը հիւրին համար կը պահէ: Իսկ կինը կով ու ոչխար կը կթէ մածուն, իւղ, պանիր պատրաստելու: Այժ ու ոչխար կը խուզէ, տանը համար կապերա, դաւակաց համար հագուստ ընելու:

գ) Վաչկատուն Քուրդը քոչար աւելի անկախ խաշնարած ու որսորդ է. ընտրեան հարազատ գաւառ, դէնքը վրայէն պակաս է, ինչպէս իր հօտերը անպակաս գալախեղդ (կուրխենեք) դամփուէ: Տարածուած խօսք մը. «Վաչկատուն արու մարդը չի պատի առանց սուրի և խանչարի»: Մերէ քոչար նա կերէ պէ շուր ու պէ խանչար»: Անտարուոյ կղանակներուն համեմատ իր վայրը (քրդերէն վար) կը փոխէ: Զմեռը գաշտ կ'իջնէ, իսկ ամառը լեռ կ'ելլէ, — Զոզան — հայկական բարձրավանդակ:

Վաչկատուն քուրդին չուն հարսանեկան թափօրի մը երեւոյթը, դուարթութիւնը ունի:

Մեր պատմութեան էն ճղնածամային շրջաններ

բուն ուր համաաարած աղէար իր գաղաթնակէտին հասած էր, տեղ տեղ գանուեցան քրդեր որ ի գին ամէն զոհողութեան աղէականներէն մաս մը փրկեցին:

Հիմա, բարի շրջանի մը նշանները չեն պակասիր, իրենց լեզուն մշակելու, ցեղային ծագումը պրպակելու փափաք մը, հեռաքրքրութիւն մը կամ մաց կամաց կ'ուրուագծուի իրենց նորածին մամուլի էջերուն վրայ: Որովհետեւ, 1932-էն ի վեր կարգ մը լուսամիտ Քրդեր Պէտիրխանեան կորայրներու — ձէլատէղ և Քամիրանի առաջնորդութեամբ յաջողեցան լատին տառերը յարմարցնել իրենց լեզուին և մշակել նորընծայ գրականութիւն մը:

Լատին տառերով Քուրդ լեզուի ընթերցումը թուրքերուն որդեգրած ձևին պէս է, շատ քիչ տարբերութեամբ, այնպէս որ լատինատառ թուրքերէն կարդացող մը գիւրութեամբ քրդերէնը կրնայ կարգալ: Իսկ Հայաստանի Քուրդերուն այրէնդիմի կողմը լատինական է. բայց կ'ըսեն թէ ուսուսական և հայկական տառանշաններ ալ ունի:

Ուշադրութեան արժանի պարագան այս է որ երբ Քրդեր իրենց սեփական տառն ու մամուլն ունեցան առաջին առթիւ պարտականութիւն համարեցին Քուրանի քրդերէն լեզուի թարգմանութիւնը 1941-ին, այնպէս ինչպէս Ս. Սահակ և Ս. Մեարայ 541 ին Ս. Գիւրքը հայացուցին որ թագուհի թարգմանութեանց կոչուեցաւ 1500 տարի առաջ:

Կը շնորհաւորենք մեր քուրդ կորայրները, գուրդուրտ համակրութեամբ զեզուն կը վերաբերուինք իրենց գրական դարթօնքին, որուն անդրանիկ մասինը տեղի ունեցաւ — ինչպէս ըսի — 1500 տարի առաջ:

Քրդական մամուլը մինչև հիմա ունեցած է,
երբեմնի ընդհատումներով, հետեւեալ թերթերը.

- 1 Hawar, = Օգնութեան Հասէք, շարաթաթերթ Դա-
մասկոս,
- 2 Ronahi = Լոյս » Դամասկոս,
- 3 Rojanu = Նոր Օր » Պէյրութ
- 4 Ster = Ասող » »
- 5 Gelavej * = Ասող Շարաթաթերթ Պաղտատ,
- 6 Reya Taze = Նոր Ուղի » Երևան
- 7 Jian * = Կեանք » Աուլէյմանիէ
- 8 Nistman * = » Պարսկաստան

Ծանօթ. — Ասողանիչ կրող թերթերը արարական
աստերով լոյս կը տեսնեն:

Գիր, գրականութիւն, լրագրութիւն, որքան
յարմար միջոցներ են փոխադարձ հասկացողութեան:

Իրարու անցեալը գիտնալով լուսաւոր ապագա-
յի մը պատրաստուելու հարկը ստիպողական է յետ
այսու ի սէր փոխադարձ շահերու, որ ձեռնադրո-
ւէն մեր հայրենիքի հասարակաց շահն է:

Առաջին քայլը մենք կ'առնենք Քուրդին մօտե-
նալու, որովհետև մեր նախաքրիստոնէական կրօն-
քի հեաքերը կը շնչեն տակաւին իրենց մօտ:

Որովհետև մեր հայրենի լեզուին չքնաղ գանձե-
րը դարերու կուտակուած փոշիին տակ մեծ մասով
անաղարտ՝ անոնց քով կը պահուին որպէս պաղատու
ծառեր գիտակից մշակի խնամքին կարօտ:

Որովհետև անոնք հարազատ դաւա՛կներն էին
Հայ ազգին ու միայն դաւանական մրրկաւ անջա-
տուած:

ՔՈՒՐԴ ԲԱՌԻՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԻՄԱՍԸ

Ինչպէս ըսուեցաւ, մեր Ազգ. պատմութիւնը, քուրդը անուանած է կարդ, յոգ. կարդ.ք, բնական- թեան վայրը՝ կարդուաց նահանգ:

Թուրքը զայն կը կոչէ քիւրա, քիւրալէր, Արարը՝ քուրա, աքրաա, Ֆրանսացին՝ Kurde, Անգլո- Սաքսոնը՝ Kurdish, Պարսիկը՝ կուրա, յոգ. կուրաան որ միանգամայն կը նշանակէ զայլ, զայլեր:

Քուրդեր՝ իրենց ամէն ցեղերուն տրուած այս անունը շատ փաղաքշտկան չեն նկատեր. իւրաքան- չիւր ցեղ իր մասնաւոր անունէն միայն հաճոյք, ար- մանապատուութիւն կ'զգայ:

Մեր լեզուի կանոնին համաձայն՝ նախկին կարդ, քուրդ. բառը բարդ ըլլալու պարագային կրդ ձեւը կ'առ- նէ, ասկէ յառաջացած սերունդն ալ կ'ըլլայ կրասեր:

կրասեր = հետածին, պղտիկ եղբայր. հակա- նիշը՝ նախայրի, անդրանիկ:

կարդ = պղտիկ եղբայր. գերմ. Kurt. ֆր. cadet.

Այս պարագան, քուրդ խոստովանութեամբ ալ կը հաստատուի, երբ ան մեր և իրենց հայրենիքի բերանով խօսքեր կ'ուզէ ներկայ քուրդ սերունդին:

. . . Դուք եղբայր մ'ունեիք. անիկա իմ նախածին անդրանիկս եր. դուք զայն չեստաք. ես ձեր մէկ հօ- բեղբօր անունը անոր տուած էի Սափսար (պարզամիտ, դիւրախաբ): Անբուժելի ցաւ մ'ունեցաւ ան, եւ ինչ- պէս դուք կ'ըսէք, ձեր հօբեղբօր պէս որուն անունը կը կրէր, առ Աստուած փոխուեցաւ: Վեց ամսու եղբայր- նիդ տակաւին օրօրոցի մեջ եր, եւ արդէն ոչ մէկ ասեմ կրցաւ մեջքի վրայ կեցալ. ես իրեն կ'ըսէի՝ վաչկասուն- ներ Զոզան գացին. ինք առանց ըմբռնելու բուռած- քին իմասք խօսքի ձեւէն միայն հանոյք կ'զգար ու կը խնդար. . . : Քուրմանձի բառի մասին կը խօսինք յետոյ:

ՀԱՅ ԵՒ ՔՈՒՐԴ ԼԵԶՈՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Հայ լեզուն քուրդ բերնի մէջ չորս ձևի տակ
երևան կուգայ:

Առաջին ձև. պարզ բառեր, որոնց իմաստը, ար-
տասանութիւնը, հնչումը անփոփոխ, յասակ պա-
հուած են տարիներէ ի վեր, ինչպէս.

Հայերէն — դաշտ, դժուար, թաղ, ժիր, նկար,
հազար.

Քրդերէն — դաշտ, դժուար, թաղ, ժիր, նկար,
հազար:

Երկրորդ ձև. բառեր որոնց իմաստը քիչ մը
փոփոխուած կրած են, այնպէս որ հեռուէն զիրար
կը յիշեցնեն, բայց արտասանութիւնը, հայերէն հըն-
չումը կը շարունակէ մնալ նոյնը, ինչպէս.

Հայերէն

Քրդերէն

Բուրդ = ոչխարի մոր-
թին մազը

Բուրդ = մարդու կուրծ-
քին մազը

Դերե = պարապ

Դերե = սուտ

Գառ = ոչխարի ձագ

Գառ = Այծի ձագ, ուլ:

Երրորդ ձև. բառեր որոնց մի քանի գիրերը
փոխուած կամ տեղափոխուած են: Այլ, ալ, էլ. այս
վերջինը լէ ալ կ'արտասանուի շատ մը հայ բերան-
ներու մէջ. ես լէ կ'երթամ, փոխանակ ես ալ կ'եր-
թամ ըսելու. «լէ»ն քրդեր շատ կը դերձածեն «այլ
և բայց»ի իմաստով, օրինակ.

Բայց ո՞ւր մնացին = Լէ Բուսա ման

Ուրիշ վճռական ձև մ'ալ

Բայց առանց այլեւայլի դու ծոյլ ես = Լէ պալե
դու բեկպէլ ի:

լէ = բայց, պա = առանց, որ մեր «տպա»
ժխտական մասնիկին կը համապատասխանէ. Գու =
դու, քեկպէլ = ծոյլ:

Այս փոփոխութեան հետեւանքով, լեզուին ըստ-
ուար մասերը անձանաչելի դարձած՝ կը շարունակեն
անձանօթ մնալ հայերուս: Երբ ասոր վրայ աւելցնենք
եկամուս կրօնի մը պարտադրած բարբառն ու սճը,
մեզ բաժնող վարագոյրը աւելի թանձրացած կ'ըլ-
լայ:

Մեր լեռնահայ գէյթունցիներու բարբառը ամէն
հայու հասկնալի՞ է միթէ, բայց մենք դայն գաւա-
ռաբարբառ կը կոչենք,

Վերոյիշեալ տառափոխութիւնները մէկէն մին-
չե ութ թիւ պարագաներու տակ տեղի կ'ունենան,
որով սա թուագրուած պարագաները, որպէս բանա-
լի՞ կրնան ծառայել հայերէնը քրդերէնէն՝ և քրդե-
րէնը հայերէնէն դուրս բերելու, դատարոշելու և
տպա երկու լեզուներու միութիւն հաստատելու հա-
մար:

Ընթերցողը պիտի տեսնէ որ սեւի, սրվեդ, դե-
լի, գալս, կուրգ, պահան, դա քրդերէն կարծուած
բառերը կը հայանան տրուած ցուցմունքներու օդ-
նութեամբ և երևան կուգան՝ որք, պէտք, դեղձ,
դաղց, խուրձ, վահան, տաք հայերէն բառերը:

ա) Մէկ տառ փոխուած բառեր. մեր ծ տառը
փոխուած է s - ի, արդէն այս երկու տառերը հայե-
րէնի մէջ ալ իրարու տեղ դարձածուած են՝ ինչպէս՝
ծածանիլ և տատանիլ:

Հայերէն

Քրդերէն

Ծուխ յոգն. ծուխեր

Տուխ յոգ. տուխան

զոր արարներն ալ կը դարձածեն ժխտաբարբառ, ծուխի
և մուխի իմաստով:

Մառ. յոգ. ծառեր Տառ յոգ. տառան

բ) Երկու տառ փոխուած բառեր.

Փափաղ, խրատ, ապրիլ փիփոխ, շրտս, ապուր

դ) վանկ մը տեղափոխուած բառեր.

Անտառ = Ան և Տառ վանկերը տեղափոխուելով
կղած են Տառ և Ան = Տառան, որ կը նշանակէ ծառեր,
անտառ և միանգամայն մական, ցուպ, հասարակ
փայտ, ֆրն. «պուտ» բառն ալ կը նշանակէ թէ՛
փայտ և թէ՛ անտառ:

Ապեր, կղբայր = ա և պեր վանկերը տեղափոխուելով
կ'ուենանք պերա = պերա = կղբայր:

Չորրորդ ձև. ա՛յն բաղձավանկ բառերն են, որ
թէ հայերէնի և թէ քրդերէնի մէջ անխտիր կը գործածուին
միայն սա տարբերութեամբ, որ մեր լեզուին մէջ
յիշեալ բաղձավանկ բառերը պարզ նկատած ենք,
առանց պէտքը զգալու այդ բառերուն ծնունդ
տուող արմատ բառերուն առանձինն գործածութեան,
և որոնց իմաստը մեծ մասամբ մեզմէ կը խուսափի,
մինչդեռ քրդեր կը շարունակեն գործածել՝
թէ՛ բարդ բառը և թէ՛ իր արմատները առանձինն -
առանձին, ճիշդ մեր հնչումով, ինչպէս՝

հայերէն պարտաս - իլ = յոգնիլ չարչարուիլ

քրտերէն պարսաս - պուս « «

(փոխարեական իմաստ) իսկ բառական իմաստով՝
մանդաղի առջև ըլլալ.

Պար = առջև, սաս = մանդաղ:

Նոյնպէս խոնաւ = քիչ մը թաց, տամուկ, քրդ. խոնաւ,
որ կաղձուած է խոն = Արիւն, աւ = ջուր արմատ
բառերէ. այսինքն մարմին մը որ իր մէջ տրեան
համեմատութեամբ ջուր կը պարունակէ:
Պարսիկները գայն կ'արտասանեն խոնապ խոնապ,
իսկ քրդեր խոնաւ, մեզի պէս:

Սարկաւազ, հայերէն կը նշանակէ քահանայէ
անմիջապէս վար սասիճան ունեցող եկեղեցւոյ պաշ-
տօնեայ. արար. Շամմաս, յունարէն սիագոս. ֆրանս.
տիագուր:

Սարկաւազ քրդերէն կը բաղկանայ Սար և կա-
ւազ էն. սար = պետ, կաւազ = կաւէ ամաններ, ըս-
պաններ շինող, աջսինքն բրուտ, ֆրանս. բօթիէ.
Սարկաւազ = բրուտներու մեծը վարպետը:

Իրականութեան մէջ սարկաւազը կազմուած է
երկու անուէնէ և մէկ ամանցէ, որոնք են սար, կաւ
և ազ մանսիկը: Այսպէս կազմուած են՝ մեր նուազ
գրուազ և կարուակ բառերը:

Ըստ հայ բառարաններու սահմանումին, սար-
կաւազ պարսկական բառ մ'է, որ կը նշանակէ նախ-
նական եկեղեցւոյ մէջ եկեղեցական որուն կը յանձնուէր
ողորմութիւններ բաշխել, հողորդութիւն տալ և
սրբազան անօթները պահել. այսօր քահանայութեան
կարգէն անմիջապէս վար կարգ ունեցող կղերական:

Մինչև այսօր որպէս նիւթ ունինք հայկաւր,
հայոց կաւ, որուն քիւ էրմէնի կ'ըսեն, ֆրանս. Bo-
lus կամ Bol d'Arménie: Այս կարմիր և ճարպային
հայկաւր հեթանոսական շրջանին՝ քաւրմերու կողմէ
կը գործածուէր փոքր արձաններ շինելու, իսկ քը-
րխատնէութեան շրջանին ալ կը գործածուէր հայ
վանականներու կողմէ որպէս գեղ փորհարութեան.
այս մասին թուրք մատենագրութիւնն ալ կը յիշէ
քիւ էրմէնի բառին սահմանումը, պատմականը ը-
րած միջոցին: Միւսնայն կաւով ամաններ և սպաս-
ներ ալ կը շինուին և շինողներուն ալ քրդեր կաւազ
անունը կուտան, որոնց պեան ալ կ'ըլլայ սարկաւազ:

Հետեւաբար, կաւը՝ հայ-կաւ, անոր՝ Հայաստան,
աշխատողը հայ, բառին կազմութիւնը հայ լեզուական

օրէնքին համաձայն ներկայացած, դարերով հայ
եկեղեցիի մէջ նուիրագործուած սարկաւազը սակա-
ւին տեղի կա՞յ պարսկական մակդիրով միայն ծան-
րաբեռներու, և այսպէս բաւականանալ, առանց պար-
զելու թէ — եթէ պարսկական է — ի՞նչ կը նշանակէ
այդ լեզուին մէջ — բառական իմաստ — ներկայ ի-
մասար մեղի տալէ առաջ: Նաև՝

Հաւատար՝ հայերէն պարզ ստորագելի մըն է:

Հաւատար՝ քրդերէն երկու դոյականէ կազմուած
է, — գլուխ և նմանութիւն:

Հաւատարիմ՝ հայ. պարզ որակական ածական մը.

Հաւատարիմ՝ քրդերէն ամբողջ նախադասութիւն
մըն է. — ևս հաւատար, միանդամայն սէր ունեցող ևմ.
և տակաւին այսօրինակ շատ բառեր:

Նախապէս յիշուած չորս ձեւերէն առաջինին
բառամթերքէն մաս մը ԱՌԳ-ի կարգով ստորև կը
ներկայացնենք.

ԱՌԱՋԻՆ ՁԵԻ

ՀԱՅԵՐԷՆ	ՔՐԴԵՐԷՆ	ՀԱՅԵՐԷՆ	ՔՐԴԵՐԷՆ
Աղտա	ազաս	ախոռ	ախոր
ակահ	ակահ	ակահիմ	ակահիմ
անուշ	անուշ	ամբար	անբար
ատեն	ասեն	ապուր	ապուր
Ամիս	Ամիս (ներկայ Տիգրանակերտը)		
արտ	արս	արի	արի
աւիւն	աւին	աւիշ	աւշար
ախոտ	ափոտ	ախ	ախ
բաղ	բաղ	բաղդ	բաղս
բանտ	բանս	բանձար	բանձար
բարկ	բարկ	բաստեղ	բաստեղ
բիւր	բիր, բր	Բիւրակն	Բուրական
բուրջ	բուրջ	բոշի	բոշի

Յանախս ր սառք պի պես, գը կի պես կ'արսասանուի:

ՀԱՅԵՐԷՆ	ՔՐԴԵՐԷՆ	ՀԱՅԵՐԷՆ	ՔՐԴԵՐԷՆ
Գաւառ	գովառ	գեր	գեր, կր, gros
Գերման	Գերման	Գերմանիա	Գերմանիասան
գամ	գոմ	գոյն	գուն, կուն
գանկ	գեյնե	գամեչ	կամեռ (1)
գոռ	գոռ	գոռ թան	գոռան
գուն (2)	գուն	գրաւ	գրաւ, կրաւ

(1) Գոմեռ (պիւճի) կոմեռ, կովմեռ բաղկացած է կով եւ մեռ բառերէ. կով ծանօթ կենդանին, իսկ մեռ՝ քրդերէն կր նշանակէ նանն, ֆրես. մուռ. հետեւաբար գոմեռ ըսել է նաննի կամ նաննոս կով. իրաւ է որ գոմեռը ուր որ այ երբայ նանները սարօրինակ յամառուքեամբ գայն կը հետապնդեն. հաւանական է այս պատճառով կ'ախորժի շարունակ լինելու մեջ նստիլ:

Քրդերէն մեռը կը յիշեցնէ մեր մեղրի «մեղ»ուն. = մեռ հունկուովի:

Քրդեր կով բառը կը գործածեն եզի խմաստով. սրդայ կով. իսկ վայրի ոչխարին՝ մարային՝ բազ կովի կամ պերանե կովի անունը կուտան:

Մարայ.վայրի ոչխար սարի ոչխար. ֆրես. mouflon. ժամանակին հայ որսորդին նախասիրած երէն էր:

(2) Գուն = նեղի ձերպ լեռանց մեջ ուր գնչուներ (բոճաշինկեանե) կը բնակին: Գուն եւ չու բառերէն կազմուած է գնչու. ինչպէս օղաչու: Չու, չուել՝ մենք կը գործածենք երբայու խմաստով, իսկ իրենց հով կը նշանակէ երբայ, յառաջանայ, ընկերական կեանք վարել. ասկէ առաջ կուգայ՝ ժողով = Չիվար, ժողովի նստող, ժողովական = Չիվարնիւթին:

Քուրդ լեզուն ունի իր «գունիներէ»ն գունմպարա, դրամի նեխք, գանձանակ, մանուկներու խնայած դրամը պահելու tirelire (ֆրես.): Գուն կը նշանակէ նաեւ հակափոր:

գրեի	գրին	գրող	գրոխ, գրող
դաշտ	դաճ	դարման	դարման
դաւ	դաւ	դժուար	դժուար
դպիր	դպիր	դուն, դու	դու
դուար	դուար	դաւան	դաւան
Զաւէն	Զաւէ	զմուռ	զմուռ
զնաան	զնսան	զմելի	զմել
զուլալ	զուլալ, գրլալ	զօր	զօր
զրահ	զրահ	թալան	թալան
թաթ	թաթ	թող	թող
թաղար	թաղար	թաս	թաս
թէկուդ	թէկուդ	թեքիլ	թեքիլ
թութ	թութ	լաթ	լաթ
ժահր	ժահր	ժանդ	ժանդ
ժանկառ	ժանկառ	ժիր	ժիր
խար	խար	խարեալ	խարխա
խափան	խոբան	խապան	խապան
խեղ	խեճ	խոր	խոր
խորեի	խորրն	խորան	խորան
կամ (ք)	կամ	կով	կով
կուռ	կուռ	կու	կու
հիմ, հիմուենք	հիմ, հիմին	հոլ	հոլ
մարիմ խոտ	մարիմխոտ	cyclame	մաղ
մամ	մամ	մաղ	մաղ
մարի, հու	մրի, մրբբ	մաքի	մաքի, մաքա
մենք	մե	մեք	մե
մեղ	մեղ	մեղք	մեղ
մեղք կղաւ	մեղա պին	միգել	միգրն
յիշողութիւն	յիճ	յիշող	յիճար
նարմ	նարմ	նշան	նշան
Նուպար	Նուպար	նոր	նու
չէն	ճէն	չիչ	ճիճ, ճուճ

չարար	ճարար	չաարուան	ճարուան
չաքար	ճարար	չաւեղ	ճաւեր
չիրա	ճիրա	չուչմա	ճուճմա
չուփ	ճուփե	չաապ	ճաապ
չպ (չովիւ)	ճրվ, ճրվան	որմե կուգայ	չօպան
ուռ, ուռեղք	ուռ	ուչ	ուճ
ուչ մնայ	ուճաման	չապիկ	ճապիփ
չափար	չափար	չափ	չափ
չաման	չաման	ֆրս. cumin	
չոկան, ճոկան	չոկան	Տեսակ մը գաւազան	
պապ	պապ	պարզ	պարզ
պաքար	պակար	փաքար	պակար
պարոչ	պարոճ	պոչ	պոչ
ջերմուկ	ջերմիկ =	հանճային ջրեր	
ուճ	ուան, բե	ուճիկ	ուոճի
ուռ	ուռ	ուռուռ	ուարուս
ուար	ուար	ուերա	ուերդ
ուին	ուին	ուերայ	ուերա
անաուկ	անումք	ուպա	ուպա
վեր	վեր	ուք	վոք
տակ	տա	տաչա	տաճ
տանկ	տանկ	տաղ	տաղ
տապար	տապար	տիպ	տիպ
տաք	տա	դեւ	դեւ
փայլ	փայլ	փայլիկ	փայլան
փուչ	փուճ	փուճ	փուճ
փրթիկ	փրթրն	փրթած	փրթիա
քաչ	քաճ	քաչել	քեճանքն
քաչաի, նաւ	քաճի	քաչաիկ	քաճիվան
քեռի	քեռի	քէն	քին
քուռի, քուռակ	քուռիկ	քուրմ	քուրմ
օճու ծաղիկ	օսու զաղիկ	gentiane	եւայն, եւայն:

ԵՐԿՐՈՐԳ ՉԵԻ

ԲԱՌԵՐ ՈՐՈՆՅ ԻՄԱՍՏԸ ՓՈԽՈՒԱԾ Է

Հայերէն

Բրդերէն

Աղ (կերակուրի համ տուող)	աղ = հող
աղբիւս = աղբ	աղբիս = գէշ հող
արժան = արժանի	արզան = ածան
ածան = ցած գին	ածան, հածա = արժեքաւոր
աւարակ, ընթացք մը լը	աւարսրն = ընթացք մը
աւարա = վերջացնել	դուրս ելլել, բացառուր
Բակուր (Սիւնեաց նահանգի ի իշխան նահապետին մականուներ)	Բակուր = հիւսիս, կողմը
Գաղիկ = Հայոց թագաւորի անուն)	բա = քամի
	կուր = խիստ
	Գազ, Գազէ, Գազօ = մեծ հայր, սիրելի
գաղան = վայրի կենդանի	գազան — խաճնող
Գուրգէն = յաս. անուն	Գուրկին = յարդուած յաս.
»	» բառական իմաստ վայրագ կանի՝ զգուելի, հոսած գիլոխ՝ գանկ
գանիլ, գգուիլ	հոք՝ բուն, արմատ
գյուխ	գուժ՝ սպանութիւն
գոզ՝ գիրկ	մարգուժ՝ մարդասպան
գուժ (մահուան լուր)	գրրն՝ ընել, գնել
մարդասպան	դարպաս անցքի տուրք
գրել՝ գիր գծել, համարել	» անցնիլ
դարպաս՝ տուրք	դիսրն՝ տեսնել
դարպասել՝ անցքի սպասել	քանկ՝ նեղ
գիտել (հետուէն նայիլ)	դուն նե՝ չկայ
թանկ՝ ծանր, սուղ	խիստէ՝ բոնութեամբ առած է
դուն (ուրեք) հաղուող իւս	խորրն՝ ուտել սովորաբար
խիստ է՝ բռնաւոր է	խորրն՝ ուտելիք
խորել՝ գողնալ, (անիրաււարար սեւել)	խորք՝ ուժեղ
խորթ (սէ հարազատ)	

Չաւակ՝ սրգի	Չաւա՝ փեսայ
Չաւէն՝ յառաւել անուէն	Չաւե՝ նոր փեսայ
կը կրեմ՝ վրասս ունիմ	սր կրեմ՝ կ'առնեմ
կիրթ, կրթել կրթութիւն	կիրք, կրքն բռնել բան-
սալ	սարկել
կրթեալ՝ կրթութիւն	կրքի, կրքեա բռնած, վար-
ունեցող	ձուած, խօսեցեալ
կեան՝ կեանք	կեան, հոգի
կակ՝ կուկիկ	հոգի՝ պնտաւեր coquet
Համբեր՝ դժուարութեան	համբեր՝ նման, նմանիլ
դիմանալ	ընկեր ըլլալ
հաճ՝ հաճիլ	հաճ, հաճ գրքն՝ սիրել
հարկաւ՝ անշուշտ	հարկաւ՝ միտ
հեր՝ մաղ, անդլ. hair	հերի՝ բուրդ
հետք՝ դիւտ, միջոց	հետք՝ վարպետութիւն
հետքաւոր՝ կարելի	հետքուեր՝ հանհարեղ
ճանկ՝ մաղիլ, ճիրան	հանկ՝ բռնցից թեւ, կռիւ
պարսաւ՝ յանդիմանիմ.	պարսիվ՝ պատասխան
սառ՝ սառսց	սառ՝ ցուրտ, պաղ
սատարել՝ օգնել, մշակել	սատար՝ սեփականացում
սար՝ բլուր	սար՝ գլուխ, վրայ
սերտ՝ սիրալիր, պինդ	սերտ՝ պինդ, կարծր
սպաս՝ աման, պաշտօն	սպաս՝ շնորհակալութիւն
ստուար՝ շտա	ստուեր՝ հաստ
(հարց) ու փորձ	փրս = հարց, խօսք
փառ(ք) բարոյական	փառ = նիւթական
վարձաարութիւն	վարձատրութիւն
փառաւորութիլ՝ բարոյական	փառ հեպին՝ նիւթական
բան մ'ունենալ	բաժին ունենալ
Քաջբերուէիք (հայ	Քաջբերեան
ասճմանուէն)	
քաջ՝ սղի	քաջ՝ աղօթիկ
բերու՝ յաւերժահարս	բերու՝ յաւերժահարս

ԵՐՐՈՐԳ ԶԵՒ

Մէկ երկու ասու փոխուած բառեր, որոնք լեզուին ստուար մասը կը կազմեն:

Հայերէն

Քրդերէն

Ազատ կամ գերի
ամպ
գանգաւ, գլոր
գայլալիկ, մահիկ
գայեկ, տակ, սոճիկ
գարձ, չուսու, թշուսու
թարգմանել, թարգման
թաղ - թագաւոր
խրատ, նուս, ժայռ
ծոյլ, գոյլ, սուր
(կէս'սին) կէսք' ամանք
կայծ, կիզիչ
կոհակ' լեռ
ձերմակ (ձեմբակ)
նամակ, բազուկ, գաւակ
նահատակ, հրեշտակ
պաշտօն, չորս
պատնձան, պաշտպան
սարահարթ
սկեսուր, կեսուր
սպիտակ, ջուլհակ
վաստակ, Հմայակ
վարուցան, ցանել
տախտակ, սարպակ
տեղ. քար. պապ
ճուռնի, գէս (մաղ)
քամակ-բանակ
քանակ. տար

ազաս ան ների
ավր, պրս, սպր
կանկազ, գլոր
դալալո, մահի
դայե. sa. rođi
գարս, դիուսու, գուսու
բարնա. գրըն. բարնան
բան - բանսար
Շրաս, հնուս, գուար
դոլ, դոլազ, Շուր
ֆես, ֆեսան
ֆոզ, caustique
չիա, պրսկ. կիուհ
կեվրա, կեվր
նամա, բազու, գաւա
նհասա, Թրեճսա
պասուր, չար
պաննան, պասպան
սարհար, սարհեդան
խեսուր. խուեսուր
սպիսա, ջուլիա
վասա, հմայա
պարուչան, չանիքն
սախսա, սուրպա
սեր. ֆավր. պավ
չունկ. գես
ֆամա-բանա
ֆանա, դա

Հայերէն

Քրդերէն

Օր (24 ժամ տեւողութիւն)

ro

Եթէ Օր բառին առաջին տառը Րին աջ կողմը գնենք կ'ըլլայ ՐՕ, որ քրդերէնը սեւ է ՕՐ:

Եթէ ԱՆ ժխտական մասնիկին առաջին տառը Նի աջ կողմը գնենք, կ'ըլլայ ՆԱ, որ է քրդերէնի ժխտական մասնիկ, ԱՆ. ինչպէս

Անճար, անճարակ

Նաչար, նաչարա

Օր ու արեւ քրդերէնի մէջ միեւնոյն խմաստն ունին, մէկ բառով կը յայտնուին, Րօ. բայց հարստութի պարագային կ'ըլլայ rođ, rođի ինչ որ կը համապատասխանէ ոօճիկ օրողչէք բառին:

Ինչպէս ընթերցողը նկատեց՝ միեւնոյն բառեր հայերէնի մէջ Ա սով իսկ քրդերէնի մէջ առանց Աի կը գործածուին:

Ա տառը հայերէնի մէջ սրպէս յոգնակի կազմող ալ գործածուած է. ինչպէս

մարդ, մարդիկ, մարդեր:

Գրարարի մէջ յոգնակի կազմող տառն է Ք:

Եթէ անձնական գերանուն յոգնակի առաջին դէմք «մենե» ի Ք տառը հեռացնենք կը մնայ մեն սրով քրդերէն անձնական գերանուն եզակի առաջին դէմքը երևան բերած կ'ըլլանք. մեն = ես:

Ես իրմէ ստացայ մեն ժե usանդ

Ես ձեզմէ ստացայ մեն ժե վե usանդ

Ես իրմէ կը ստանամ եզ ժե սրդինիս

Ես ձեզմէ » եզ ժե վե սրդինիս

Ես քեզի տուի մեն դե սա

Ես իրեն տուի մեն վի սա

Ես քեզ կուտամ եզ դե սրդիս

մենք Ազամէն ստացանք մե ժե Ազամե usանդ

մենք մեզի համար բերինք մե ժի խոբա անի

ՀՈՒՈՎ

Հայերէն

Քրդերէն

Ուղղ · հայց ·

դու, քեզ

դու, դէ

Սեռ · տակաւ

քու, քեզի

դէ, դէ

Բաց · գործ ·

քեզմէ, քեզմով

ժողէ, պիղէ

Եթէ մեր գրարար անձնական դերանունը յոգնակի առաջին դէմք՝ «Մեք» ի Ք տառը հետացնենք, կը մնայ Մե, որով երևան բերած կ'ըլլանք քրդերէն անձնական դերանունը յոգնակի առաջին դէմքը · ուրեմն՝

Գրարար Մեք,

աշխարհիկ՝ մենք,

քրդերէն մէ:

Չերմ · Չերմու թիւն

կերմ, կերմի

տաք, տաքու թիւն

դա (f) = saf

տակ

su (k) = sak, jusak

վար

su

վար իյնալ

su գեղին

վար հասնիլ

su հաղին

անկեալ, ինկած

ինկիա

ինկած, ցած հողի

ինկին, ենկին: Ինչ որ թըր-

քախօս հայերն ալ շատ կը գործածեն:

Մեր բայերուն սահմանական նկարագրի մասնիկը «կր»-ն քրդեր թոթով մանուկներու պէս Տը կ'արտասանեն, այսինքն վախճանակ ըսելու կը խաղամ, կը յոգնիմ. կ'ըսեն ալ խաղամ, ալ յոգնիմ. Ինչպէս՝

Հ.

Ք.

կը նայիմ, նայուածք

քը ներիմ, ներին

չեմ նայիր, մի՛ նայիր

նէ ներիմ, մէ՛ ներէ

կուտամ, կը տամ

քը տեմ

չեմ տար, մի՛ տար

նա քըմ, մէ տէ

կը միղեմ, մի՛ միղեր

քը միղիմ, մէ միղէ

կը չուեմ, մի՛ չուեր

քը չուիմ, մէ չէ

կը վազեմ, կը մնայ

քը պազեմ, քը մնա

կը նմանի, նման

քը նմինա, մինա

Ես կը մնամ, ոչ մնամ
 կը խարէ, խարեալ
 կը հալի, հալած
 կը պլպլայ, փայլ
 կը զռայ, զռան
 Թռչունները չուեցին
 « Թռան գացին

եզ սը մինիս, նա մինիս
 սը խաբինե, խաբիա
 սը հալի, հալիա
 սը փալփա, փալ
 սը զռե, զռան
 քեռ չուն
 « Թռան, չուն

Արարականը բառեր ալ այս կանոնին կը հպատակին:

ինչպէս՝
 Քերի՛ (զգուիլ), կը զգուի սը քերինե
 մեշէ՛ (քալիլ), կը քալէ սը մեշե
 բազս (պարիլ) կը պարէ սը բազիսե

Անուաններ, զսյականներ բայի վերածել.
 (տես պարագայ թիւ 6)

Յն(ել)

Տն

Քուրդ, քրդացնել
 լարի, օրօր, օրօրացնել
 կեանք, կենդանացնել
 վերակենդանացնել
 խար, խարիլ աալ
 զօր, զօրացնել
 երազ, (բազ) պառկեցնել
 նման նմանցնել
 վաստակ (յոգն) յոգնեցնել
 մենք վաստակարեկ ենք

եռւրդ, եռւրդան-սն
 լորի, լորան-սն
 ժիան, ժիան-սն
 վեժիան-սն
 խար, խարան-սն
 զօր, զօրան-սն
 բազ, բազան-սն
 նեմին, նեմինան-սն
 վասա, վասան-սն
 եմ վասիա մե

Օտարամուտ անուաններ որ քուրդ լեզուի մէջ
 չատ կը դարձածուին և վերագրեալ կանոնին համաձայն
 բայ կ'ըլլան:

Արար. ալիմ գիտուն
 հարամ, արդիլիլ
 նոմ (քուն) ննջեցնել
 ես կը ննջեմ, ննջիր

ալիմ, ալիման-սն
 հարամ, հարիման-սն
 միլ, նիլան-սն, նիլինան-սն
 եզ սը նիլիմ, պինվե

ՉՈՐՐՈՐԳ ՉԵԻ

Ինչպէս ըսուեցաւ, այն բազմավանկ բառերն են որ հայ լեզուին մէջ պարզ, իսկ քրդերէնի մէջ բարդ կը համարուին.

Գանդաա, գան-գաա	գան՝ դառնք. գաս՝ գոչիւն
գառնանալ, նեխիլ, գանիլ	գանի պուն, կանի պուն
կանչել, ցաւ յայանել	գասի, կազի գրքն
ես ոչ ոքի կանչեցի	մին քիսի կազի նե գր
դատախազ՝ դատ-խազ	դոզ, դաս. խազ, ուզող
ես քեզ կը սեղեմ	եզ դե սք խազեմ
յոժար՝ յո-ժար	յո՝ ոչ, ժար՝ սկար
կամքը տկար	ժարկամ
Աստուած. Ասա(սւած)	Աս, Ազս, Ազսի՝ Տեր
Աստուած (քրդ. կյասէ)	խո՝ ինք, տե՝ մայր
ինքզինք մայր-ընել	խո-տե-գրքն
(այսինքն) խնամել	խոտե գրքն
մայրը իր գաւակները	տե գարոնն խո պի
կը խնամէ	խոտե սրգե

ժագեց. ժա, դեց	սա=վար, գես= ինկաւ
ժագեմ (ժ=ա)	սազեմ=վար ընեմ

վար՝ ըր՛է, իջեցո՛ւր	սա՛գե, սա՛խա
հայհոյել. հայ, հոյ	հայ=կանչել. հոյ=մերժել
դժգոհութիւնը յայանել	հայ հոյ գրքն

լու համար ազմուկ ընել	մին քեսի հայ նե գրք
ես մարդ չկանչեցի	մին հայա քիսի նե գրք

» » » »	ին=այս, չի = ինչ ե=է
ինչի է, ինչի-է	ին չի՞ է, եվ չի՞ է
այս ինչ է	դասի՛ ձեռք, ար՝ արար

դատարար(ակ)	փար=բաժին. բամ = լման
փարթամ փար -թամ	փինա = անարժէք
փանաքի. փանա-քի	կարկտան, քի=մը

Յարածամ, յար-ժամ յարսամ, հարսամ
 յաճախ, յա-ճախ յարնախ, հարչախ
 դայլայլ, դայլայլիկ, դայլայլել = թռչնոց կրգ
 դալալ, դալալո, դալելի = նախերգ, որոյ բառական
 իմաստն է՝ քե՛զ, ո՛վ դու, սիրական դալալ:

Եթէ այն անձը, որու կրգը կ'ուղղուի՝ արական
 է՝ դալալո, իսկ եթէ իգական է՝ դալալէ կ'ըսուի:

Հաւասար = հաւ և սար

Հաւ, քրդերէն հաւ = փոխադարձ նմանութիւն
 միութիւն, հաւասարութիւն, ինչպէս, Արամ Արային
 կղբայրն է, փոխադարձաբար Արա Արամին կղբայրը
 կ'ըլլայ և երկուքն ալ կ'ըլլան «իրարու կղբայր» =
 «Հաւպերո»

Չայները մէկ (տանկ) հաւսանկ
 գլուխները մէկ հաւսար
 շուքերը, սյժերը մէկ հաւսայե
 Սիլիվան և Սիլոբան Սիլիվան ու Սիլոբան սու
 երկու աշիրէթ ցեղեր մի- աշիրէն հաւսայե նե
 եւնոյն ուժերը ունին

Ըսել(գոչել) և ընել(գրել) իրարու = կոտրն ու գրն նե հաւ
 կղբայր չեն պիրա նե

Մենք ալ նմանութիւն իմաստով կը գործածենք
 Առհաւութիւն՝ մեծ հօր պէս, նախախնամութիւն,
 atavisme:

հաւաքել, հաւքել հաւ գրն
 « (իրարու առջեւ դնել) պար հաւ գրն
 հաւաքուածը գատել-բաժնել թի հաւ գրն
 իրար խառնել քով լի հաւ գրն
 իրար սպանել հաւ գուժքն
 իրարու իյնալ հաւ գէքն
 » գալ, համաձայնիլ հաւ հաքն
 իրարու վրայ սարհաւ

Գրել, ազատագրել Գրն, ազագրն

Ինչպէս ընթերցողը գիտէ, մեր ազատագրել բառին գրել բայը գիր գրելէ զատ կը նշանակէ նաև առնել. ընել, ըստ գրարարի, նոյնպէս քրդերէն գրն որ մեր գրելն է, կը նշանակէ ընել, առնել, ծախու գնել:

Գրարարի մէջ գրել բային աներևուցթն է գրեմ սահմանական ներկայ եղակի առաջին դէմք, մինչդեռ քրդերէնի աներևուցթն է «գրըն» անցեալ կատարեալ յոգնակի երրորդ դէմք. ըրին, ծախու առին.

Անցեալ ընդունելու թիւն գրի = ըրած կամ ծախու առած ներկայ » գար, գրար = ընող և եթէ գնելու, առնելու իմաստով է՝ կ'ըլլայ գրոք, գրող, ինչ որ երևան կը բերէ մեր գրող բառին հին իմաստը:

Տիգրանակերտի առևտրականները շատ անգամ իրենց դժուարահաճ խօսակից գնորդներու, կատակի համար կ'ըսէին. «Եթէ դուն իրաւ գրող ես — հէքէ դու բող գրող ի, — տպրանքին արժէքը տուր, եթէ գրող չես, գրողը տանի քեզ:

Գրողին ներկայ իմաստը՝ ամէն գիր գրող կը կոչուի գրող, իսկ հին իմաստը, մեր նախահարց մօտ, Արամաղղի գրող իր, գործակալի անունն էր որ պաշտօնս ունէր մարդոց հագիները առնելու: Գրող = առնող. Քրդեր մինչև այսօր առնող իմաստը պահած և այդ իմաստով կը գործածեն մեր նախաքրիստոնէական բարբառը:

Անհերքելի փաստ մեր պատմական անցեալին:

Ընդհանրապէս մեր ժողովուրդը գրող բառը, բարկութեան ասե՛ն սրպէս նախատական կամ անէծք կը գործածէ: Գրող, գրողը տանի քեզ ասացուածքը հանրածանօթ է:

Երբեմն ալ մայր մը իր աղջիկ զաւակին կ'ըսէ .
«մարդասպանը սանի քեզ», ինչ որ ըսել կ'ուզէ Աստուած քեզ ամուսին մը սայ .

Գրողը «կրող» ձեւով գրողներ և գործածողներ կան :

Այսպէս ուրեմն մեր գրել բայը՝ սանել և ընել լու իմաստով, սրպէս օժանդակ բայ կը գործածուի քուրդ լեզուին մէջ, կը ծառայէ բայերու խանարհումին :
ընել = գրի . ըլլալ = պու . եղած = պու . եղիր = պէ
«Գրի»ով կազմուած բայեր

Հ .

Ք .

Հաւատալ, յուսա
ևս ձեզմէ կը յուսամ
Հնարհակալութ . յայտնել
հանաք, կասակ ընել
չուարած, շուարեցնել
իբն ընել, հաղնին
իբմէն ընել, հանել
հաղի'ր, հաղուեցէ'ք
ևս ինծի կ'ընեմ
ևս ինքս կը հաղուիմ
տարազրել, տարազիր
պանդուխտ, դուրս ինկած
դուրս, հեռու
ևս Երեւանէ, հեռու եմ
» » » »
ևս քե՛նէ, հեռու եմ
» » » »
ևս դուրս եկայ Երեւանէ
դեռ բան մը դուրս չ'եկաւ
քինախնդիր ըլլալ
օղնաղ, մարդասէր ըլլալ

հաւի գրի
եզ ժի վե հաւի սր գի
սպաս գրի
հանամ գրի
շառ, շառ գրի
ի խո գրի
ժի խո դրի
ի խո գե, ի խո գրի
եզ ի խո սրգրի
» »
սարգրի, սարգրի
սարգեղի
սար, սուր
եզ ժի Բեվանէ սուր խ
եզ սուրի Բեվանի խ
եզ ժի դե սուր խ
եզ սուրե դեմե
եզ ժի Բեվանէ սար գեղրի
հեծ դեղիք սար նե հաղ
քինսար պու
արիգար պու

Շէն ու պայծառ կղէք շէն ու բայսառ պին
 ստախօս մի ըլլաք դերեւզեր մե պին
 ներհաւն կղէք ներ հին պին
 սորվեցէք, սորվեսուցէք հին պին, հին գրն
 ապասամբ մի ըլլաք ասե մե պին
 Արամ պաշտօնի տէր կղաւ Արամ խոսի պասուր պու

Մեր գար մասնիկը՝ ցաւազար, խելազար և այլն:

Գար = ընող, չօր = զոյգ • չօրգար՝ հերկող

Գար սր յաճախ գեր, կեր ալ կ'արտասանուի ընող
 իմաստով փիրս = հարց ու փորձ, փիրսգեր՝ հարցը-
 նող, հարցապնդիչ • գեր = սակի, գիլ = արծաթ • գեր-
 գեր, գիլգեր — սակերիչ: Շարգեր = պատերազմիկ:
 Զօր՝ զօրութիւն • զօրգեր՝ բռնաւոր • շար՝ պատերազմ:

Գար արարական բառերու հետ կցուելով նոր բա-
 ւեր կը կերտէ ինչպէս •

հիլե՝ կեղծիք • հիլեգար՝ զեղծարար

սիլն՝ հաշտութիւն • սիլիհգար հաշտարար

Քարամ, քարամգար՝ մարդասէր

Ֆեսա՝ անձնութիւն • Ֆեսագար՝ անձնազոհ

Ֆեսայի հայ գործօն յեղափոխականներու արուած
 անուն:

Ահա մի քանի սոց հայ-քրդական երգի մը ուր
 տարարողը Տալարիկին խօսքը կ'ըլլայ:

Ֆեսայի սարգէսին ժի ալիե վան է

Թէն Թալօրի, աղբբաբո ճան, ճիե գասապխանե

Նեքեվին պարգուժսնե ու պար բալանե

Բուհ սրսին սրսիճին սեր աղե հանե:

Բառական Թարգմանութիւն

Ֆեսայիներ դուրս ինկան վանի կողմերէն

կաւղան Տալարիկ, աղբեր-ճան, վայրն սպանդանոցի

Մարդ սպաննել, թալան ընել չեն հետամտիր,

Այն հողին վրայ, հողի կուտան, կտտանան:

Ֆեհայի սօնի տւխունն պի չար իննիլեն
Ան գաղ նա թրսին, ախպրա անօ, գեյս ու գեննիլե
Տե լեխին, լեխին Գեվօ կօ լեխին

Ս ու Մ Պրաֆօ նան նաւախօ պուխրն:

Ֆէտայիներ կրղուամ կ'ընեն չորս Աւետարանով
Անոնք բնաւ չեն վախնար, ով աղբրանք, դայլէ,
չղթայէ,

Չարկէ'ք ուրեմն, զարկէք Գեվօն ըսաւ զարկէք,

Ս ու Մ (անընթեռնելի) ճան կղբայր, ձեր մէջ կերէք:

կար, կարենալ ցար, ցարն

կրնամ, կարող եմ ցար իմ, սր ցարիմ

չեմ կրնար, ոչ կարեմ նե ցարիմ, նե սր ցարիմ

եւ կրնամ դառ մը մօրթել եզ սր ցարիմ գառեմ սար ժե-
գիմ

ծուել, անկիւն, եռանկիւն գոռ, գոռե, սե գոռե

կօշկակար, ծուելի վրայ գոռգար

ծուելիս նստած [աշխատող սի գոռա մին սա նոսիե,

իմ մօրուքի հեա կը խաղայ պի բիեա մին սիլեիգե

նիստ, նստիլ նիռս, նոսրն

բեռ, բեռցնել բառ, բառ գրն

բեռնակիր, բեռկիր բառկիր, բեռկիր

համակիր, տածանակիր հոկիր, սաժանկիր

բառնալ, համբառնալ բառ գրն, համի բառ գրն

գործածել իսթիմալ գրն (արբ.)

Արամ ամէն օր մեր թողընեամ հարօ լի թաղա մեհա

կը զեզերի սր կերե

պարտիլ, (զե) զերիլ գիրն, կիրն

եւ կը (զե)զերիմ եզ սր գերիմ, կերիմ

դու ինչ կը փնտռես դու չի սրկերի

դու ինչ կը զեզերիս » » »

եւ քեզ կը փնտռեմ եզ սե սր գերիմ

զեզերիլ, պատցնել կերն, կեամսրն

ՀԱՅ-ՔՈՒՐԴ ԼԵԶՈՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Այս երկու լեզուները իրարմէ անջատուած հեռացած ըլլալ կ'ենթադրուի գլխաւորաբար ութը պարագաներու տակ որոնց իւրաքանչիւրը եթէ աչքի առջեւ ունենանք անաչառ, ուղիղ դատողութիւն մը ընել, եզրակացութեան մը գալ գիւրին կ'ըլլայ:

ԹԻՒ 1 ՊԱՐԱԳԱՅ

Ա. — Քրդեր սովոր են մեր բառերուն առաջին բառը չարտասանել, կրճատել, և կամ

Բ. — Մեր լեզուին բառերու ոչ նուազ մասին առաջին գիրը, վանկը եթէ կրճատենք ՄՆԱՅԱԾ ՄԱՍԸ ՔՐԴԵՐԷՆ եղած կը գտնենք:

ՀԱՅ. ԿՐՃՏԾ. ՎԱՆԿ, ՄՆԱՅՈՐԴ ՔՐԴ.

Ակն, տկան	ա — կան	կան, քանի
Ահա	ա — հա	հա
աչակերտ	ա — շակերտ	շակերտ
անապատ	ա — նապատ	նապատ
անջատ	ա — ջատ	չոտ, չոտա
ապաքէն	ա — պաքէն	պաքէն, պեքէն
ապիկար	ա — պիկար	պիկար
ապահով	ա — պահով	պահով պեհով,
ապսպրեմ	ա — պսպրեմ	պսպրեմ
առաքեմ	ա — ռաքեմ	ռաքիմ
առաքեալ	ա — ռաքեալ	ռաքիա
առաքող	ա — ռաքող	ռաքոմ, ռաքող
առու	ա — ռու	ռու, ռոյ
արագ	ա — րագ	րագ
արեւ	ա — րեւ	րոյ
աւերակ, աւեր	ա — լեր	վեր, յողն. վերան
բոսոր	բո — սոր	սոր
գեղերիմ	գե — գերիմ	գերիմ, կերիմ

Դեզերեալ	դե-զերեալ	զերեա, կերիա
եաե	ե-սեւ	սեւ, սաւ
եաեի	ե-սեւի	սեւի, սաւի
երազ	ե-րազ	րազ
երազ	ե-րազի	րազրն
երակ	ե-րակ	րակ
երեւոյթ	ե-րեւոյթ	րեւից
երանգ	ե-րանգ	րանգ
երեզն	ե-րեզն	րեզն
երոնիանի	ե-րոնիանի	րոնիանի
եփրաՏ	ե-փրաՏ	փրաՏ, ֆրաՏ
երկու	եր-կու(1)	սու
ընկոյզ	րն-կոյզ	կոյզ, կուզ
իմաստ	ի-մաստ	մաստ, մագտ
ինչի՞ է	ինչի է	չի է
այս ինչի՞ է	այս-ինչի է	ինչի է
կաքաւ	կա-քաւ	քաւ
կաքաւիկ	կա-քաւիկ	քաւիկ
հապա	հա-պա	պա
մէկ, մեկ	մ-եկ	եկ
նշան	ն-շան	շան, շանի
նշան տալ	ն-շան տալ	շանի տալ
օտար	օ-տար	տար, եւայլն

(1) Ինչպէս տեսանք էջ 47, մեր սահմանական եզանակին մասնիկը «կը»ն քրդեր կ'արտասանեն «Տը»
 եաե երկու, (եր) կու » » սու
 երէկ, երէկի օր » » տ

Այս երեւոյթը կարգ մը համանիչ բառերու վրայ ալ երեան կուգայ.

զամ մը փոխանակ ըսելու անդամ մը, հեզ մը
 աւօս » » առաւօս
 ամանակ » » մամանակ

Արաբերէնը Բուրդ լեզուի մէջ

Հակառակ արեւմտեան տիտղոսաւոր մասնագէտներու պնդումին (տես էջ 12) թէ քուրդ լեզուն բացարձակապէս արաբական ներածումներէ զերծ է, հարաւոր արաբական բառեր, քուրդ լեզուի մասունք բանիներու հետ շաղուած իրենց մասնաւոր գերը կը կառարեն և կը հերքեն ամէն դիտումնաւոր դովք:

Երբ արաբական բառ մը ձայնաւորով սկսած է, արտասանութեան առին իր առջեւ շ մը կ'առնէ, ինչպէս.

ինրա	դարձագրութիւն կ'ըլլայ	հինրա
խնգա	ստորագրութիւն »	հխնգա
իննար	ուրացում »	հիննար
իֆլագ	անանկութիւն »	հիֆլագ
Հայերէն		Քրդերէն
Աւար, կսղսպուտ		» հաւար
աւաղան, ջուրի տեղ		» հաւիզան, հաւիզ
ասպ, ձի		» հասպ
առջ՝ ծանօթ կենդ.		» հառչ, հրոջ

«Հաւար» բառը քրդերէնի մէջ աւար իմաստէն զատ կը նշանակէ նաև օգնութիւն, օգնութեան հաստէք: Երբ գիւղ մը հակառակորդ ցեղէ մը վտանգը սւած է, սուրհանդակ մը կը փութայ վտանգին լուրը մօտակայ գիւղերուն իմացնել և անոնցմէ հաւարօգնութիւն խնդրել: Ամէն քուրդ պարտական է — փոխադարձ օգնութեան հիման վրայ (Բաղդ, Pacte) օգնութեան խնդրանքին պատասխանել. թերացող վատերը իրենց արարքին պատիժը կը կրեն ուշ կամ կանուխ, ներել, մոռնալ չ'կայ:

Չեն ներեր այն մարդուն որ գայլին հետ գառնուկ կ'ուտէ և հովիւին հետ կուղայ սուգ պահել:

Պի կուրի կոճղ տուխո

Պի շիվեն շինե սրբեինե

Գայլի հետ միս կ'ուտէ, հովիւին հետ սուղ կը պահէ:

Բայերու գրաբարսխան խոնարհում

Հայ.

Քրդ.

Աներկուսթ՝ առաքեմ (*)

նախեմ, ուեխիմ

անցեալ ընդունելու թիւն՝ առաքեալ

նախիա

Ներկայ ընդունելու թիւն՝ առաքող

նախող, նախոք

հրամայական՝ առաքեա

նախա

գրեմ, գրեալ, գրող

գրեմ, գրեա, գրող, գրոք

թափառիմ, թափառեա

թավկերիմ, թավկերիա

թափառող, թափառական

թավկերոք, թավկերան

խածնեմ, խածեմ, խածեալ

կասեմ, կասիա

Արամ Արային բազուկը խածաւ

Արամ բազուկ Արա

կաս, կեսոք

Շատ անդամներ կ' և Ս տաները Գ և Զի պէս

կ'արտասանուին սրով՝

խածեմ, խածան

գազիմ, գազան

Արդէն ժողովրդի մէջ «ի՛նչ գազան շուն է այդ»

ասացած քը գազանին խածնող խմաստը ցոյց կուտայ:

Հասարակ աամ կական լեզուով խածանին կ'ըսեն
սեվոք:

(*) ԾՆԹ. Ռաքեմ (առաքեմ) բառին Ա տառը եթէ
քիչ մը էի պէս արտասանուի կը նշանակէ առաքել
զրկել, ճամբայ դնել, իսկ եթէ Ա ի պէս՝ բարձրաց-
նել, քնանալ և այլն:

նազեմ = բարձրացնեմ նազրն = բարձրացում

նա = բարձր. գրն = ընել զոր օրինակ

նազե — բարձր ըրէ, վեր հանէ

նապե = բարձր եղիր, սաքի ել

աջ ու ձախ

սաղ ու չափ

ԹԻԻ 2 ՊԱՐԱԳԱՅ

Մեր վ. առք սրպէս Պ արասանել կարգ մը
բաներու մէջ:

Հայ.

Ի վեր, վեր
 վաղ, վաղել, վաղուն
 վաղք, վահան, վատ
 վայն (ասուն) ձայն
 վանք, վանք(ք)
 վաշխ = առանց իրա-
 ւունքի բան մը առնել
 վանկ = մէկ արասանու-
 թեամբ կազմուած հնչում, ձայն
 վարուցան, վառօղ
 վարաղ, վայրենի խող
 սահվիրա, (առաջնորդ)
 Զրադաշտ քրդերու
 սահվիրան կղաւ
 վէրք, վէր, (ք), վախ
 վէրք, վիրաւոր
 վաւերական, վաւեր
 ես կը հաւատամ՝ ես վա-
 ւեր եմ, սր Աստուած կայ
 վաւերաղիւ
 վաւերաղրել
 վաւերաղրէ
 վաւերականութիւն
 վաւերացնել եւսլ
 հաւատա Աստուծմէ
 հաւատա ինծմէ

Քրդ.

պեր, պերի, պերիա
 պազ, պազսան, պազա
 պազք, պահան, պաս
 պան
 պանի
 պաշխ = պախ առանց ի-
 րաւունքի բան մը սալ-առնել
 պանկ = ձայն
 պարուջան, պառօղ
 պարազ, խուզ, խոզ
 սահպիրա
 Զարդաշտ սահպիրա քուր-
 գան պու
 պեր, պսիս
 պիրին, պիրինսար
 պաւեր
 կզ պաւեր իմ
 քո խոսէ հեեէ
 պաւերգիր
 պաւերգրն
 պաւերգէ
 պաւ
 պաւեր անն
 պաւեր քէ ժի քոսէ
 պաւեր քէ ժի մէ

Արամ
 Գրամ
 Արամ

ՔԱՂՈՒԱԾՔ

Վերը յիշուած բառերուն դարձածուծ թիւերը հաստատող կարգ մը քրդերէն նախադասութիւններ ըստորեւ կը ներկայացնենք ի պէտս քրդադէտ հայ ազգայիններու, խորհելով որ իրենք եւս, յիս մանրակրկիտ քննութեան, համամիտ պիտի գտնուին ընդդէնեւ թէ հայ եւ քուրդ լեզուները իրենց սկզբնական շրջանին միեւնոյն աղբիւրէ բխած են:

Հայ.

Քրդ.

Ասպիմ բինդ կը վազէ
իմ ձին աղէկ կը վազէ
իմ ձին կարի վազուն է
իմ ձին քս ձիէն աւելի
վազուն է
եւ կը հաւատամ, կամ
կը վաւերացնեմ որ,
Աստուած կայ:
Մեր քալուածքը վազ
ու փախուստ եղաւ
Խաթուն մը տանիքի
վրայ կը դեզերի, կը պտտի
Գանելի շապիկէդ գէշ
հոտ կուգայ
Չուկը գլուխէն կը հտտի
Արամ աշխարհագրու-
թիւն: սովրեցաւ
Նշանաբան չունեցող ազ-
գեր շուա կը կորսուին,
ուրիշ ազգերու կը թեքին

Հասպիմ բինդ սը պազէ
» » » »
» կալաք պազա է
հասպ իմ ժի հասպա դէ
պազա բեր է
եզ «պաւեր» իմ քո
տոսէ հեհէ, և կամ
եզ պաւեր սրգըմ քո...
մեհէ մէ պու պազ
ու բեւ
խաթուն էք սար պանի
սը գերէ, սը կերէ
ժի շապիքէ դէ է գանի
(կանի) պիհնէ փիս բէ
մասի ժի սերէ խո
գանի, կանի սը պէ
Արամ հինի արս
նկարի պու
Հար չի միլէրէն պէ արմանն
գու վոնսա սրպըն
բեքիլէ միլէրիլնէ սին սրպիլն

վիժած հարթ մը նախիրը կոլիփեփի վիժոմ նախիրեփ
 մը կ'ապականէ։ սը լիվեթինե
 կովին սրինդ ածել, կոյ- պիլուրա պարկա եկ, չրա
 րին ճրագ առլ, աւե- պար գորակե, քիշեկ պեփե
 լարդ աշխատութիւն սագի՛, պիտե մեն շարապի
 Մատրուա՛կ, վարդագոյն կուլկուկ պե սանկի
 գինին առւր ինձ առանց սաֆ ու սասայ գանուկ
 տալի ու գանուկի ձայնի պարխ ու գառ սի ախորե
 Ուլ ու գառն ախորն են սե նե
 Մեր գիւղը երկու կուկսե մե նավպերա
 աւանի միջեւ է սու աւանե նե
 Պարտականին ապրանքը մայե տեյսարանի «գրակ»,
 «գրակ»է դուրս չի գար սար նայե:
 Արա Արամ ին սրաին Արա «ակահի»պի սիլի
 «ակահ» տեղեակ է Արամ է
 Սիլիլանի «լեռ»ները չիայեն Սիլիլան պի «հա-
 «հազար»աւար, հարիւր գարան, պի սաս «հազարան
 «հազար»աւար «ընկոյզի սար» են «կուզան» խամի
 ծառ»երով գարդարուած են լանսի նե
 «համի» պե խոսե
 Տուր ինձ վարդագոյն, պիտե մին շարապե «գուլգուն
 րոստարագոյն» գինին ու «սորգուն»
 Արամ ու Արա «մեր թա- Արամ ու Արա լի «թաղա
 ղը հոլ» կը խաղան մե» սե «հոլե» սիլիզին
 Այն սր իր ընկերը «թըշ- քեսե քո հեվայե խո սիփե
 նամու դաւ»ին կ'ենթարկէ «դաւին քուման» հագե վի
 մահուան արժանի է գուժսին է
 Արամ «խեղ»իւ Արային Արամ պի «խեղ» լի Արա
 նա յեցաւ ների
 «վարձու ճրագը շուտ» նրա վարքերե գու վեփմիրե
 կը մարի

Կենդանիներ ժամերով (թոյն- նով) մի սպանէք	Հեյլան պի ժահրի մի գուծին
Շարժող կամ անշարժ ջրի վրայ մի միզէք	Սար սպի հերիքի ան սեքինե մի միզին
Աւիւն = կուանդ,	Աւին = սէր
Ամբողջ աշխարհի մարդ- կանց սէրը բերանի և չրթուէքի վրայ է մինչ իմինս՝ խեղճ արարած իս, սրաէն ու լեարդէն կուզայ	Աւինա խալգե տունեա ալամե, համի լի սեր նել ու լեվանե եա մեն. րեպենե խոսե, քենե ժի սիլ ու քեզայե:
Ճանկ, մագիլ, ճիրան:	Ճանկ, քել
Ով կրունի, Աստուծոյ սի- րուն, չեմ գիտեր զայցող ևս թէ մնացող. Անձրու կուզայ, ձիւնի հասիկներ քս թեւին վրայ կը սա- նին, երբ ճամբող ճիզ- րա - Պօթանի վրայ իյ- նայ. իմ կողմէ թուխ կարիս սակեայ սրպի- սու թիւնը հարցուր:	Կուլինկո, խոսե քի. եզե նի զանքմ, նե դու քոչեր ի. նե հոլիս ի. պարան սր պարե, պիչքի պերճե սեր հանկե դե սր գերիսի: Տեմա րեքե դե լի ճիզրա- Պոթա պի քեվեր, դու ժի պեր մին վե քեճա գերի ասեքա պի բերսի:
Միաշարած, Բ. շարթի	Սեւամ, տուշամ
Գ. շարթի, Դ. շարթի	սեւամ, չարեւամ
Ե. շարթի. Ուրբած	բենեւամ, ին
Շարած	եւամքի
Շարած, Խօթեւակ	համքա:
Եթէ փառ (ք) իմ թամ լման է՝ ևս փարթամ կմ չէն ու պայծառ մնամ. Եթէ սչ անփառ(ունակ) պակաս (աւոր) դժբողդ ու քամբողդ:	Հեքե փառ իմ քամ լման (լեմին) է՝ եզ փարթամ իմ, շեն ու պայսառ սր մամ, հեքե նա, պե փառ, պակաս (պեքես) դոժբողդ ու քամբողդ:

ԹԻԻ 3 ՊԱՐԱԳԱՅ

Քրդեր սովոր են մեր Բ, Մ և Պ տառերը որպէս
(Վ) արտասանել:

Բ = Վ

Ինչպէս ծանօթ է աղնիւ ընթերցողաց, անուն մը հարավում ի միջոցին, բայց մը խոնարհումի պարագային իրենց վերջաւորութիւնը կը փոխեն, միայն բառին արմատն է որ անփոփոխ կը մնայ, որով ստիպուած ենք անփոփոխ մասը, արմատը նկատի առնել, օրինակ՝

Բանալ, բացուիլ
բացուած, բաց
բանալին արմատն

Վա գրն, վապուն

վագրի, վագա

բաեֆե «վագրն»

(ե-բակ) է «Բա» որ
անփոփոխ է, իսկ
վերջաւորութիւնն ալ
ցուիլ՝ նալ փոփոխելի:

«վա» եֆ ֆո նե կուհար-
պարե, լե գրն, գրի՛սու
բաե ին ու թեն կուհար-
դրն:

«Բա»

«Վա»

բանալ, վեր առնել
ցոյց տալ, յարմար դասել

վագրն, ռավագրն

ռավա գրն:

Թուրքեր ալ փոխ առած՝ կը դործածեն «րեվա»
արտասանու թեամբ, բեվա կեօրմեֆ:

Պէտք, արմատը պէտ

սրվեդ, ռաեկ՝ վեդ

պէտք է որ երթանք

սրվեդ եմե հերին

Քուրմանճերէնը պէտք է

Քուրմաննի սրվեդ պի դի-

քուրմաննի գրով (տի-
պով) գրել:

բեն քուրմաննի պեթե

նիվսանսրն:

Պ = Վ

Պապ, պապենական

պավ, պավենի

Դռնապան (դռապան)

դարկեռան (դարվան)

Դուռը բացուեցաւ

դարի վա պու

Տառապ, տառապիլ:

Տառավ:

Թուրքերը փոխ առած են «Բա-տիհի, պե-տիհի», յոզնակին արարական կանոնով «պետեհիյաթ» բառերը, եւ կը գործածեն, բաց, յայտնի, մեկին խմաստով, որոնց արմատն է ԲԱ.

Պատեհ	Պատեհի
Շրպ. հովիւ	Շրվ. յոզն. շրվան
Սեպի. սեպուած. որր	Սեվ — սեվի
Որբ. յուէ. օրձանոս	սեվի
Արամին պապը մեռաւ	պավե Արամ մր
Արամ որր մնաց:	Արամ սեվի մա:

Մ = Վ

Արման՝ ընտիր ալիւր	Արվան՝ հասարակ մեր գիտ-
խոշոր աղցուած, որուն	ցած ամէն տեսակ ալիւր
Թուրքեր խմբիկ կամ իրմիկ	Ֆրնա. la farine.
կ'ըսեն. ֆրնա. semoule	
խոկ մանր աղցուածին	
նաչիհ կ'ըսուի:	

Ալիւր՝ յուէ. ալիւրի	Արվան
Աման, դրամ	Ավան, դրավ
Արմ, զարմ, սերուէղ	Ջարվ, զարիվ
Գամ, անգամ	Գավ, կավա
ամէն անգամ	հարկավ
հում	հուվ, հուվ

ՄՊ = Վ

Ամպեր (պրակ. Ապր)	Ավեր յոզն. ավրան
Անձրեւը սեւ ամպերէ	Պարան ժի ավրե բեռ բե:
կուգայ	

Փ = Վ

Թափ, թափ տալ	բավ, բավ սան
Թափառիլ. դեզերիլ	բավկերին
Թափառական	բավկերան. բավկերոմ
Թուփ, մանր ծառ	դավի:

Քուրդ լեզուին մէջ զործածուած արապ ու պարսիկ բառերն ալ այս պարագայի արամազբուսթեանն կը հպատակին, ինչպէս .

Արար .

Ապատալլահ (անուէն)

Ապտալ (անհոգ)

Սալամ (պջոյն)

Միամար (գամ)

Պարսկ .

Նամ (անուէն)

Լեպ (շուրթ)

Սիպիք (թեթեւ)

Խամ (ուամ)

Մեր ամբարը հում

նիւթերով լեցուէ :

Այս դժուար տառապանքի

մէջ անձնազոհութիւն

քս ինձ ցցուր :

Մեր թագի մօլան

չէյխերու զարմէն է :

Երկու լեզուի մէջ Ան

Խածնել, խածան

Երեւիլ . երեւան

Ճամբորդել ճամբորդեղ

Հանգ, հանգարտութիւն

Հանգիտանալ

Ճամբորդի հանգտաի տեղ

Հանգ բուան *une étape*

Լալ, լացող, լալկան

Երեւան քաղաք, Հայաս-

տանի մայրաքաղաք :

Երկու լեզուներու մէջ ՏԱՐ

Քրդ .

Ալիպա, ալիք

Ալիպալ

Սալավ, Սիլավ

Վիամար, պիամար

Քրդ .

նալ

լեվ

սիվիք

խով, հով, հուվ

Ամբարէ մէ պի մասէին

հով դրծիէ

Տի վան *sana* ավին դժուար

սէ Ֆեսագարիէ խո շանի

մին պիսէ :

Մելեյի *si* քաղա մէ ժի

զարիվէ շեյխան է :

մասնիկի զործածութիւնը

գազրն, գազան

րեւին, րեւան

րեւին, րեւան

հանեգ, հանեգահի

հանեգ պուն

հանեգ րեւան

հանեգ-րեւան, հանեգ-րուան

նալ, նալան

Պաժարէ Բեւան փայլաղ-

րէ Հայաստան :

մասնիկին զործածութիւնը

Մեր հագաաար, խնամաաար, բեռնաաար քառ. քառ. ՏՍ.Ր սենեցող, կրող մասնիկը (քրդերէն քառ. գիթ, ֆրնս. suffixe) երկու լեզուներու մէջ ալ մի-
եւնոյն դերը կը կաաարէ:

Չաջնաաար	Տանկսար
Չաջն սուսղ, ձաջնաւար	Տանկսեր
Չաջնաւար գրեր	Թիպեն տանկսեր
Բաղաձաջն գրեր	Թիպեն տանկսար
Հրամանաաար	Ֆերմանսար
Հաւաաար իմ	Հաւասար իմ

Հրա = ֆեր

Հրաման	Ֆեր-ման
Հրա-մանաաար	Ֆեր-մանսար
Հրա-հանգ	Ֆեր-հանկ
Հրա-հանգիչ	Ֆեր-հանկոմ
Հրամէ, սաքի ել.	Ֆերմու, սապե
Հրաս (ակ). հրասակ	Ֆերխ (կարող) եւայլն

Կարգ մը նահանգներու մէջ, օրինակի համար Ուրֆայ (Ուրհայ) ուր հայեր Հ գիրը սրպէս Թ կ'ար-
տասանեն, ֆոս կ'ըսեն հոս քսելու տեղ.

Փափաք = սրաի իղձ	Փրփոմ (փափամ)
Ո՛վ աղջիկ, փափաք	Լե՛ քաջե, փրփոգա
սրաի քս, երկու սէրով	սիե խո պի տու աւիներն
մի տանչեր.	մե ետիներ.
Մէկ սէրը աղջկանց սիրարը	Աւիներ սիլե քաջքան պի
կը խնամէ,	խոսի սիմե.
Բայց մէկէ աւելին զաջն	Լե ժի եմ պերիր, վի սր
կը փրցնէ, հեղուկ	փրթինե, ռիմ ու պեքար
խուսափողական եւ	սր քե:
անողուտ կ'ընէ:	

Սիրար սիրոյ քաղցրու-	Տիլ նեմա պի խոճիա
թիւնն ալ չ'զգար:	աւիներ սի նեսե:

ԹԻԻ 4 ՊԱՐԱԳԱՅ

Քրդեր սովոր են մեր Գ, Կ տառերը սրպէս Ժ. Ծ արտասանել և մեր Յ տառն ալ Եի պէս հնչել:

Այս վերջին պարագան համաձայն է Հայաստանի պաշտօնական — պետական ուղղագրութեան, ինչպէս.

Աղամյան փոխան Աղամեան ի
Հակոբյան փոխան Յակոբեան ի
Կ = Ժ

Հայ.

Քրդ.

Կին, կենսական, կեանք Ժին, ժինի, ժիան
Կենցաղավարիլ, կեցցէ Ժիին, պիժի
Կենդանացնել, վերակենդանացնել Ժանսրն, վեժանսրն

Զինուորական դիտողներ Դիսեվանեն սսֆարի սր
Կ'ըսեն թէ մենք դըժ պեժին Բո եմ սաեթինե
ուար ժամեր կ'ապրինք դժուար սե սիժին:

Գ = Ժ. և Ծ

Մէզ, գերի, գոհար Մեժ, ների, նոհար
Թագ, թագաւար Թան, քանսար
Թարգմանութ. թարգման Թարնա, քարնն
« « « Վերկերանսրն, վերկերան
Բերդ, բուրդ Բերն, բուրն

Յ = Ե

Յաղկերտ, Յոյն Եազներս, եոյն, եոյնան
Մեր «Յոյն» բառը, երբ նոր ուղղագրութեան
տուած ձայնին համաձայն հնչենք կ'ուենանք Եոյն
որու վրայ աւելցնենք «ան» յագնակիի մասնիկը
կ'ըլլայ Եոյնան, եանան, ինչ որ ցոյց կուտայ թէ
Յոյներ, Եոյներ, Եոյնան միեւնոյն բառերն են եւ
իրենց սկզբնական շրջանին այս բառերը միեւնոյն
հնչումն ունէին:

Մինչ կը տեանենք որ լատին ու հելլէններն ալ
կը գործածեն Gin = ժին, կին

Ginoccele = ժինասէլ, կանանոց

Ginécologue = ժինէքոլօկ, կնախտաբուժ

Կին բառը քրդեր, մեղի պէս կին կ'արտասանեն
«խուաղկին» բառին մէջ որ կը նշանակէ կին ուզող,
խնդրող, պատգամաւորութիւն մը ազունկողմէն զրկը-
ուած, ամուսնութեան խնդրանքը բարւոք կատարե-
լու և նախապէս եղած բանակցութեանց արդիւնքը իր
վերջնական նպատակին հասցնելու համար:

Պատգամաւորութիւնը մէկ թաղէն միւս թաղը,
կամ գիւղէն միւս գիւղը կ'երթայ իր հետ տանելով
շաքարեղէնի պաշար մը: Փոխանակելի խօսքերն ա-
սանք են.

Խուաղկին. — Մենք կ'ուզենք որ մեր հարսը պատ-
րաստէք:

Աղջկայ հայրը. — Մենք ձեր հրամանին տակն ենք:

Այն տանն շաքարը մէջտեղ կը հանեն, ներկա-
ներու և այլոց կը բաժնուի, այս շաքարի բաշխումը
կը կոչուի շիրանի՝ քաղցր նուէր:

Կին, կեանք

Միւսնայն հնչումն ունին քուրդ լեզուին մէջ, ո-
րով իրարու տեղ կրնան գործածուիլ.

Ո՛վ կին. ո՛վ կեանք

Եթէ Յիսուս կեանքը (կինը) սիրող մեռեալները
կենդանացուց, Քու քաղցրութիւնը (ո՛վ կին կամ
կեանք) մահ փափաքողները կնոջ (կեանքի) վերադար-
ձուց.

Հե՛ք Մեսիհ միրիեն խահիւցերեն ժինէ սի վե-
ժան, Գա խո՛հի, խահիւցերեն միրիեն լի ժինէ վեր-
կերանդ:

Այս՛, որքան ալ դու Յիսուս չ'ըլլաս իսկ, կը

համարեմ թէ Յիսուս ևս.

Հերե, չի գաս քո դու նե Մեսիս պիժի, հեման մեսիսի եի:

Ես քու աչքերուդ մէջ կեանքի (կամ կնոջ) աղբիւրը կը տեսնեմ.

Եզ սի չալեցի դե սա քանիս ժինե սը պինիմ.

Եթէ դու բուն կեանքը (կիներ) չես, թերեւս կեանքի (կամ կնոջ) հրեշտակն ևս:

Հիքե դու պի խո նե ժին պի, թեգեզ դու Ֆիրեց-
սայի ժինի եի: ՕՍՄԱՆ ՍԱՊՐԻ

Հեռեւարար, ըստ քուրդ բանաստեղծին ու լեզուին՝ կեանքը կին է և կինը կեանք:

ԹԻԻ 5 ՊԱՐԱԳԱՅ

Մեր Տ. Գ. տառերը կըճատեւ, կամ որպէս Չ արտասանել:

Մեր Ս. տառը որպէս Շ արտասանել ու փոխադարձարար:

Մեր Ջ տառը որպէս կ հնչել:

Տ. Գ. կըճատուած

Ազատ, ազատագրել

Ազա, ազագրել

Շատ, շատանալ

Շա, շապուն

Ժանա, ժանախա

Ժան

Բարակ ցաւ

Ժանա գրաւ

Մարդ, էրիկ մարդ

Մարու, մեր

Հաւատք-հաւատաւոր

Հաւա, հաւասար

Պաղտատ, դատ

Պաղտա, գա եւայլ

Տ. Գ. — Չ. Չ

Մոզպեա, դրուազ

Մոխպեչ. չրոզ. չիրոզ

Տրեխ, փեռտել

Չարիխ. փեչիքանքն

Դրուազ (պատմութիւն)

Տիրոզ, չիրոզ

Դատ, պատմախօս

Տոզ. չիրոզպեժ

Տառմ ա՛յր, ս՞ւր է քրդի Տասե՛, քա՞ սիրոգա քուրդա
պատմութիւնը

Առջի ինխառն ինը դրր- նոդ ու նեհ սիրոգեն
ուսուցները համովին տան- հոչե, համի սար սառե
ձի ծառի վրայ են: հերմե նե:

Համն աղւոր պատմութիւնը կը պատմէ
Համն չիրոգեն պաշտք սր պեմե

Ս = Շ

Արդէն մեր լեզուին Ս և Շ տառերը իրարու տեղ
դարձածուած են ինչպէս՝ սեմ, շեմ, շիմիք:

Նիսա, նսաիլ նիւղ, նիւսրն

Սպրդիլ, սաքը սահիլ Շմրդրն, շմրսրն

Սուր՝ թուրը Շուր

Սեր՝ կաթի գրեմ Շեր. շիր (կաթ)

Սիրուն (ու = ի) Շիրին

Փոխադարձութիւն

Իշխան, շուկայ, Շուշան Իսխան. սուգա. Սուսան

Շուք. կղակին շու (ու = ի) Սի. լցն. սիան

Շուն. շնական, cynique Սի, սե. պրսկ. սեկ

Պաշտօն, պաշտպան Պասուր եւ բաս (s)պան

Ջ = Կ

Ջերմ, ջերմութիւն Կերմ, կիրմի

ԱՆՓՈՓՈՒՆ

Ջերմուկ thermes բլրնա, Ջերմուկ

Ինչպէս մեր լեզուին մէջ Տ և Չ տառերը միեւ-
նոյն դերը կը կատարեն. օրինակ՝ մարդ. մարդ.
կար, տկար. հաս, տհաս, չհաս. չքահանայ, չաստ-
ուած եւ այլն: Քուրդ լեզուի մէջ ալ նոյն է. նոյն
տառերը իրարու տեղ կը դարձածուին.

Կաշի, տիկ Չերմ, սերմ derme

Մաշկ Մաշկ, սիկ

Արամ իւզ պատրաստեց տիկիմէջ: Արամ բուն գրեմ մաշե:

Դրուաղ, պատմութիւն	Չիրոզ, սիրոզ, որոնց արմա-
Դրուատիք, դրուատել	սնն է սիրվ, սիրուա
Դրօշ, դրօշակ	Տիրեվո, սիրոն
Ասիկա չոր կաշի մ'է	Էվ չերմեք հիւք է

ԹԻԻ 6 ՊԱՐԱԳԱՅ

Մեր Մ, Չ, Յ տառերը Տ, Չ, Սի փոխուած

$\text{Մ} = \text{Տ}$

Մօ՝ արեւմտահայք
Հայ.

Տօ՝ արեւելահայք
Քրդ.

Մաղեց, ծագիլ

Տագեդ, սագեդրն

Մաղխմ (աներեւոյթ)

Տագեդխմ

Վար, վար իշնալ

Տա, սագեդրն

Մառ, ծառեր

Տառ, սառան

Անտառ՝ ան Տառ

Տառան

Պանծանք, պարծանք

Բանսի

Պանծատեղի

Բանսիկեն

Երուսաղէմ մեր պանծա-
տեղին է:

Ուրիւալխմ բանսի կենե
մէ էէ:

Ակուռի լեռը մեր
պանծատեղին է

Չիաէէ Ակիռի բանսիկենե
մէ էէ:

$\text{Մ} = \text{Չ}$

Մանի'ր՝ արմատը ծան

Պիզան, սան, զան

Մնաւ, նարածին

Չա, նուզա

Մեծն, մեծութիւն

Մեզն, Մեզնաթի,

Մարաւ (տարաւ)

Տարաւ (Չրէ հեռու)

Ես Չրէ հեռու (դուրս) կմ

Էզ սար աւ իմ

Մենք Չրէ հեռու ենք

Էմ սուրի աւէ նէ

Նոր պատու, Նուպար:

Նուպար:

$\text{Յ} = \text{Ս}$

Յուպ (դաւազան)

Սուք, սոքա

Յաւար, պայծառ:

Սաւար, բայսառ:

Բայց ի՞նչ ըսեմ	Բաեզ չի՞ պեժիմ
Աստուած քեզի չէ՞ն ու պայծառ պահ՛ :	Խոսե դե շեն ու բայսառ պի հեյե .

Ահա դարերէ ի վեր հայ եկեղեցիներու և քուրդ
բերնի մէջ կրկնուած մաղթանք մը կատարուած բա-
րեզործութեան մը տաթիւ :

Մ = Ս

Ծամ, ծաւարիլ	Սամ, սուար պուն
Մածուն, ծափիկ	Մաս, չափիկ
Խնձոր	Խունոր (կարմիր արխն)
Ծեփ, ծեփել	Սեվա, սեւաղ, սեւաղ գրքն
Տանիքը ծեփուած է	Պանի սեւաղ գրի եե

Տիգրանակերտի հայ բնակչութիւնը ծեփին «սե-
ւաղ», ծեփող գործաւորին «սեվաղճի» կ'ըսեն, իսկ
թուրքեր «սըվա, սըվաճի»: Շատ մը Սըվաճեան տահ-
մանուներ ունինք: Սեւաղ ընել = սեւ հողով (աղ
= հող) ծեփել:

Աչնան մածունը ձեր սիրելիներուն տուէք	Մասե բայիգա պիսին ագիգա
Գարնան կաթը տուէք սչ բարեկամի .	Շիրե պիհարե պիսին նե հարե .

Ով որ ընկերներու ձիուն ծաւարի հեախան ևրթայ	Հար չի լի հասպե հավալան սուարե, հարե լի բիարե
Գամասկիայ սուր, հօրեղ- բօր խանձար, հօրեղբօր դուստր սրպէս կին ևրե-	Շուր Շամ, խանհար մամ, ժին գոդ մամ, հարսե ժի րինսին .
քըն ալ ընտիր կ'ըլլան .	

Եգիպտ. սուր, թէ ի՞նչայ ջուր, ժանդ չի կրեր .	Շուր Մարե, պի գեվե . ավե ժանգ նե կիրե .
--	--

Գրամին գողը կը բան- տարկեն, ևրկրին գողը տուլթան կ'ընեն :	Տիգե փերեն սիգին հաբսան սիգե արսան սիգրն սուլ- բան :
--	--

Հ ասար խի տեղ, Լ, Գ, և Ր իրարու տեղ զոր-
ծածուած .

Մեր գրական շեղումն մէջ ալ Լ, և Ր իրարու
տեղ կը դարձածուին ինչպէս լատներու անցեալ ըն-
դունելութիւնները . գայեր է, գացել է . մնացեր է,
մնացել է . կերեր, կերած, կերել ժամայն :
Օրէն . Յգ . օրէնք Յլ, օլէն (նաև կրօնք)
Գառն, տեղ, կուսնիկ . Գալ, տեղ, կալիսնիկ, grue
Հող (խող) խոլ, խոլի (պրսի . խալ)
Կանթիկ կանդիլ, գանցիլ
Գեղձ Գելի, գերելի, ԵՖ դելի

Ինչպէս գիտէք կարգ մը հայեր, մասնաւորաբար
Վանի շրջանները, Հ ասար խի պէս կ'արտասանեն
ԽԱՅ, ԽԱՅ կ'ըսեն՝ հայ, հայ լուսաւ տեղ . քրդերն
ալ այդպէս մեր Հացիկ գիւղին Խասիլ կ'ըսեն : Հա-
ցիկ գիւղին մէջ է Ս . Մեարսպի եկեղեցին և գերեզ-
մանը՝ քարերուն Զիարէքա Խասիկ անուամբ ծա-
նօթ, որուն վրայ մ'ինչև այսօր «Պի սարէ Զիարէքա
Խասիկ» — Յանուն Հացիկ Սրբաւաչրին-երդամ կ'ը-
նեն . բայց ինչ որ տակաւին տկանջիս կը հնչեն Լօ
միրօ քրդական երկու քառեակներն են, որոնք ի-
րենց պարզութեան մէջ մասնաւոր իմաստ մը կը
ցոյցացնեն :

Ով Միր
կէս օրի աղօթքի ժամը հասած է
Միրիս սենեակը ծիրանազոյն բստրազոյն է
Ով որ Ֆրանք բարեկամ ունի
Կեանքը կուսնիին կեանքին չափ է (*) :

(*) Բուրդ ժողովրդական կարծիք մը կը պնդէ թէ
կուսնիին կեանք խիստ կարն է :

Ով մ'ի՛ր,
 կէս օրի աղօթքի ժամը հասած է
 Միրիս սենեակը հինացի գոյն ունի
 Ով որ հայ բարեկամ ունի
 կեանքը հասարակ կեանքէ աւելի է:
 Lo miro, lo lo miro Lo miro, lo lo miro
 Ro dihate nimeja miro Ro dihate niméja mira
 Oda mire min b'soringe Oda mire min b'hene ye
 Heci dosta wi firenge Heci dosta wi file ye
 Emre wi emre qulinge Emre wi jemre zede ye.

ԻՐԱՐՄԷ ԱՆՏԵՂԵԱԿ

Դաւանանքով բաժնուած կամաց-կամաց իրարմէ
 հեռու մնացինք: Անտեղեակ, անգիտակ, անկարեկիր,
 տիրող մթնոլորտին խորագէտ ազդեցութեան հլու:
 Անոնց լեզուին, նոյնիսկ ներկայութեան մասին
 առիթը չունեցանք խօսք ընելու: Մեր մեծ մասը
 Ռաֆֆիի երկերով միայն անոնց մասին համառօտ
 գաղափար ունեցաւ: Երբ Հայու և Քրդի տարբե-
 րութեան մասին խօսք ըլլար «Մազի մը չափ է այդ
 տարբերութիւնը» կ'ըսէին առհասարակ քրդեր, մենք
 ալ համաձայն գտնուեցանք արդեօք այդ նուազա-
 գոյն տարբերութեան: Հապա Հայու և Քրդի փոխա-
 դարձ կնքահայրութի՞ւնը: Քըրվա - քըրվաթի կար-
 ծըածէն սրքա'ն աւելի զօրաւոր կապ մ'էր, կողք
 կողքի ապրող տարակրօն հայրենակիցները իրար մօ-
 տեցնելու:

Իսլամ համարուող քրդեր ոչ մէկ ատեն գաղբե-
 ցան հայը իրենց զաւակներուն կնքահայրը ընդունե-
 լու, քըրվա, քըրվա կոչելու: Երբ ազայ զաւակ մը
 թլփատուելու տարիքը կ'ունենայ ծնողքը ճոխ հրաւեր-
 ներ կուտայ, ազգական բարեկամաց մօտակայ թէ

հեռուստր գիւղացիներ իրենց նոր, գոյնզգոյն սղեւտները հագած իւրաքանչիւրը իր կարողութեան համեմատ յարմար նուէր մը առած, կը փութայ հրաւիրողին առէնը գալ, չորս հինգ օր անոր մեղանը-հիւրէլլալու, տալու զուրնաի խանդավառող երաժշտութեամբ զանազան կովանդներու պարերու մասնակցելու. էրիկ մարդ թէ կին, նոր հարս, աղջիկ, տղայ համարձակ, անխտրտրար կը մասնակցին պարերուն. կրօնական ոչ մէկ արգելք:

Միտակատարութեան պահուն կնքահայրը արկանի վրայ նստած իր գիրկը կ'առնէ թրփատուելիք սանը. անդիէն ձերուկ մը՝ հայ, քուրդ կամ հրեայ, սրուած գործիքը ձեռքը, թրփատութիւնը կը կատարէ:

Երբ մէկ կողմէն հրաւիրեալները կերուխումով պարու երգով կը խանդավառին ասդին ասանեակ մը ձեր ալեւորներ իրարու պախտ (pacte) կուտան, կ'առնեն, կը նորոգին:

Հայն ու քուրդը կրնան իրարու կնքահայր ըլլալ, բայց արեւելեան հայու մը կնքահայրութիւնը կը մերժուի արեւմտեան համարուած հայու մը:

Ո՛չ քուրդը կը գիտակցի թէ իր գործածած սեփական համարած լեզուին աւելի քան 60 տոկոսը հայերէն է, և ո՛չ ալ հայը առիթն ունեցած է գիտնալու, գիտցնելու և նոյնիսկ հետաքրքրուելու թէ իր քաղցր լեզուի գանձերը քուրդ լեզուի մեծ մասը կը կազմեն:

1870 թուականներուն հազիւ հպանցիկ փորձ մը եղած է միայն առանց աչքի հանդիպող արդիւնքի, Տիգրանակերացի Տիգրանեան Մկրտիչ Եպիսկոպոսի մը — որ հրաշագործ կոչուած է եղեր — միջոցը կ'առնենայ Աւետարանը քրդերէն թարգմանելու, ուրիշ մը

«Լայպտեր Լուստաու» անուամբ գիրք մը ապագրել
տալու ի պէսս քրդախօս հայերու :

Մինչև արտոյտ արտ կրկու — Հայ և Քուրդ լեզ-
ուներու խնամութեան, իրարու հետ ունեցած սեզմ-
յարարութեան մասին խօսող կրկի մը, բաղդատա-
կան ուսումնասիրութեան մը չգոյութիւնը պակաս մը
չէ՞ մեր հայ գրագործներ :

ԹԻԻ 7 ՊԱՐԱԳԱՅ

Քառեր որոնց մէջ գրեր աւելցած պակասած են :

Տիկ, «թալում, outre» Քեսիկ

Ափ, բուռ. paume Քափ.

Համար, հաշիւ, թիւ Համար

Համրել Համարսրն

Համարիլ Համարանսրն

Եզակի Եհմար

Յոգնակի Կայամար

Մզկիթ Մզկիթ

Կուզ, սապատաւար Կուզ

Դար, կարեկ Դահր, կարրզ,

Քար, արամած Քալր, srsifenis

Հեկեկանք Հեյֆեհեյֆ

Նամանուանդ Նամագա

Գառազեզ Ռիգանեֆ

Խրճիթ Խրնիֆ

Խորամանկ Խորաման, խեւաման

Քար և քալր բառերուն արասանութեան ճշգ-
րութեան մասին եթէ մեր և քուրդերու միջև բա-
նավէճ մը ծագի՝ դատը մենք կը շահինք երբ գիմում
կատարենք այն ժողովուրդին որ մեր քարը ունեցած
է իր (carrière) քարահանքին մէջ և որ կ'արասա-
նէ քար և ոչ քալր. car-rière և ոչ cav-rière.

ՔՈՒՐԴ ԲԱՌԻՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԻՄԱՍՏԸ

(Շարունակութիւն եջ 38էն)

Քուրդ զանգուածը, որու քանակը առաւել քան ինը միլիոնի կը բարձրացնեն սմանք, մինչեւ այսօր իր ցեղային ծաղումի մասին սրտչ, վաւերական պատմութիւն մը չունեցաւ: Զինք շրջապատող ազգերէն՝ Արաբին, Պարսիկին, թէ՛ Արմենիէ մէկ ճիւղը կը կազմէ, սրտչ համոզում մը կը բացակայի:

Առաջին երկուքի մասին ս'չ կ'ըսեն, իսկ երրորդին համար անուղղակի «այս» մը ըսած ունին (էջ 38):

1925ի քրդական ապստամբութեան զեկավար Շէյխ Սախա, ի պատասխան թուրք անկախութեան դատարանի նախադահի հարցումին, թէ՛

— Դուք ի՞նչ ազգ էք.

Շէյխ Սախա — Մենք արաբ ենք, վերջը քուրդ կղանք:

Նախ. — Հիմա ի՞նչ էք.

Շէյխ Սախա — Հիմա թուրք ենք:

Ասեանը արդէն մահուան դատապարտած էր զայն: Տարթ. Գուլաա ե. 60 քուրդ հայրենակիցներ կախազան բարձրացան Տիգրան Բ.ի մայրաքաղաք Տիգրանակերտի մէջ:

Շէյխ Սախա քուրդ Զազա ցեղէն էր:

Իսկ Դամասկոս լոյս տեսնող քրդական հանդէս մը «Հաւար», իր թիւ 28ին մէջ, Օ. Ս. ստորագրութեամբ, «Քուրդ ու Քուրդիստանի պատմութիւն» վերնագրի տակ ի միջ այլոց հետեւեալ տողերը կը գրէ.

... Արդարեւ իր կայանին մէջ ազգի մը գոյութեան մասին պատմութեան մը չգոյութիւնը մեծ պակաս մ'է: Մէկ կողմէն քուրդ մեծամասնութիւնը

չի գիտեր թէ իր արմատը ուսկի՞ց է, ո՛ր աղղէն սե-
ռած, կամ նախապէս ի՞նչ անուամբ կը կոչուէր, միւս
կողմէ ալ կարգ մը արար պատմող իրենք, առանց
նկատի ունենալու պատմութեան գիտական արժա-
նիքը, լսկ քաղաքական տեսակէտէ առաջնորդուած,
քրդերու ծագումը արար Գահթանի ցեղին կը միա-
ցընեն և այս վերադարձը մեր մէջ կարգ մը մար-
դերու մտքին վրայ ա՛յնքան աղղեր, որ դժուար է
զանոնք տարձամտել: մինչդեռ արար և քուրդ Տիրվը՝
աւանդական պատմութիւնը իրարու չեն միանար:

Մենք սեմական չենք, կը պնդեն քրդեր, և ո՛չ
ալ պարսիկ՝ աճէմ, այլ արիացեղ ենք, արի, ար ենք:
Այս պարագային հայերս չենք փորձուիլ ըսելու
թէ երբ մեր և ձեր Արին վրայ բարդենք մեր և ձեր
ՄԱՆը (*) կ'ունենաք Արման, անուն մը սրով դարերէ
լվեր թէ՛ մօտաւոր դրացի, թէ՛ հեռաւոր աղղեր մեզ
կ'անուանեն:

ՔՈՒՐՄԱՆԸ

Այս ցեղանունը քուրդին պատուարեր և հաճելի
կարելի է ըսել քրդութեան կարիքը կը համարուի,

(*) Մեր լեզուին մեջ «ՄԱՆ» բառ կը նշանակէ
պսոյս, ման գալ, երեսի կարմիր բիծեր, խրայեղացիներ
ու երկինքէն ստացած կերակուր, երբ անապատ էին:
Նաեւ մարդ · անգլ · man, men, մանին նուազա-
կանք — փաղափականք մանչ, մանչուկ, բուխման,
մանուկ, բուխմանուկ շատ անուններ ունինք, թէ՛ յա-
նուկ անհասի անուն թէ՛ սուրբի, ինչպէս՝ Տիգրանակերտ
սասներկու քիլովեր հեռու դեպի Արեւելք Թուխմա-
նուկ Խաչ-վանքը իր Խաչ Աղբիւր կոչուող սուս, հա-
մեղ ջրի ակերով: Գիւղը որ ամբողջովին հայաբնակ էր
կը կոչուէր Սաղու գեղ: Յիշեալ սուրբին կը վերագրու-
էր աչք բուժելու յատկութիւն:

ի՞նչ է ասոր բառական խմաստը ու կազմութեան պարագան:

Քուրդ աւանդական պատմութիւնը հետեւեալ սահմանումը (définition traditionnelle) կուտայ:

Ինչպէ՞ մեզ «Քուրմանձ» կ'ըսեն:

Նոյ Նահապետ ջրհեղեղի ասին իր տապանը ճուտի լեռան վրայ նստեցուց (ճուտի, ճիհտի կը նշանակէ մեր լեզուով միւս լեռ) քրդեր ըսին որ Միւս լեռան վրայ նստեր է, Այս «Միւս լեռ» մեր խօսքը արարերէն կուտ են ճուտի որ քրդերէն է: Արդէն Նոյ Նահապետին Նոյ անունն ալ «Նիհ» կամ «Նու» է (նոր) քանզի Նոյ Նահապետ աշխարհը նորէն շէնցուց. իր հետը սենեցած Հաշթէ, սեթսուն ընկերակիցներով տապանէն դուրս ելաւ և ճուտի լեռան փէշերը հաստատուեցաւ, նոր գիւղ մը շէնցուց որ կոչուեցաւ Հաշթեան՝ սեթսուններ, ի յիշատակ տապանի միջուցաւ ջրհեղեղէն վերադարձ սեթսուն ընկերներուն: Հաշթեան գիւղը մինչև այսօր կը շարունակէ կանգուն մնալ:

Եւքը մարդիկ բազմացան, սերունդներ իրարմէ բաժնուելով երկրին երեսը տարածուեցան և գոյն շէնցուցին, բայց քրդեր իրենց հօրենական վայրը մնացին այս պատճառաւ ըսուեցաւ՝

Քուրդ—ման—լի—ձի (քրդեր մնացին աեղւսյն վըրայ):

Ժամանակի հարստումով, բերնէ բերան քուրդման-լի-ձի ասացուածքին ա և լի կարսուելով—մնաց քուրմանձի:

Ճուտի, կուտի = ուրիշ լեռ, Արարատեան լեռ: (*)

Հայ աւանդութեան մը համաձայն ջրհեղեղի մա-

(*) ճուտին կուտիս ալ կը հնչուի որոյ մասին ՓրօՖ.

մանակ անձրեւները այնքան անսովորէն սեղացեր
 են որ ծովածաւալ ջրեր նոյն նահապետի բազմած լե-
 ռէն տեղի բարձրացեր եւ սրունց մէջէն ձայն մը լսե-
 լի եղած է «Անցիր դիտ, գնա՛ Մասիս»։ Նոյն նահապետ
 համակերպելով այս խորհրդաւոր ձայնին սերիշ լեռան
 մը — Մասիս-ի դադաթը կուգայ հանդէպնել իր տա-
 պանը։ Ահա այս միւս լեռ, սերիշ լեռ խօսքը (ձուտի)
 կը նայնանայ հայ ե քուրդ աւանդութեանց մէջ։

Երբ քուրդը կը կոչէ ձիաի, Արարը ձուտի կամ
 կուտի — ըստ իսլամաց Ս. Գրքին, Գուրանին — Պար-
 սիկը կիտէ եւայլն, մեր այն լեռը սրուն վրայ կը
 հաւասան թէ նոյն նահապետին տապանը հանդէպ է,
 ասոնք միասին չե՞ն հաստատեր մեր «կոհաի» բառին
 գոյութիւնը, կոհաի = կոհ նուազականը կոհակ՝ լեռ,
 իսկ տաի = միւս, ինչպէս հայերս կ'ըսենք տաի չէ,
 տաի, քրդերէն՝ նէ էվ է, էաի, աի։ Այս կերպով արը-
 ւած չ'ըլլա՞ր հնապատմական կՈՒՏԻ երկրամասին,
 (Արդի Արարատին) բառական իմաստը։ Քրդեր Արա-
 րական ալ կ'ըսեն։

Ո՛րքան յատուկ անուաներ ունինք սրունց նշանա-
 կութիւնները մեզ չեն հետաքրքրեր։

- | | | | |
|------------------|---------|----------|------------------|
| Մարգար, մարգարէ, | Մերկեր | Մեր-կեր, | պստղ մարդ |
| Մամիկան, | մամկուն | Մամհոն, | վրանի հօրեղբայր |
| Արամ, | Մակար | Արամ, | հանգիստ, մահուակ |
| Գուրգէն | | Կուրկին, | վայրագ |
| Նուպար եւայլն. | | Նուպար, | նոր պստղ |

Մ. Մինասեան ի մեջ այլոց կը գրէ. —
 Պատմական ամենահին ժամանակաց մեջ Կուտիս
 կը կոչուէր այն երկիրը որ դարեւ յետոյ պիտի ըլլար սիր-
 սի մեր նախնի Հայաստանին եւ արդի Քրդաստանին,
 եւ որու կուրճին վրայ իր վեհապանձ գլուխը կը

«ՔՈՒՐՄԱՆՃ»Ի ԻՄԱՍՏԸ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՄԷՁ:

ՀԱՅԵՐԷՆ

ՔՐԴԵՐԷՆ

Քուրմ, քուրմեր որ է	Քուրմ, քուրման որ է
հեթանոս հայերու	— Հարազատ, հարազատութ.
չքահանայ, կատան	— (Էսայէք) ինքնութիւն եւ
որդիներ	— Որդ, բնաւորութիւն
կաթի բնաւորութիւնը	Քուրմէ շիտի հեքա փիրի
մինչեւ ձերութիւն կը տեսէ:	
Որդի, որդ	Քուր, քուրմ, worm
Քուրայ օճախ և փոխա-	Քուր, քուրայ, օճախ փախա-
բերարար որդի	բերարար որդի
Անօճախ = անորդի	Պեճախ, քոր օճախ, անորդի
Հօրեղբօր որդի	Քուր մամ
Ման, մանչ, մանչոն (ղինուոր)	Ման, մանչե, սեկման
Մանչու որդի	Քուր մանչ, քուրմանն

Եւ կամ ուրիշ բացատրութեամբ, քուրմ բառին յողնակի փողաքշական ձևը (Քուրմ, քուրման, քուրմանչ), քուրմանձ. —

Ամփոփում. — Քուրդ = կորդ, ճորա, կորդի սերունդը կ'ըլլայ կրտսեր:

Քուրմանձ = Մանչու որդի, մանչոն = զինուոր, կամ բարի քուրմեր:

բարձրացնէ ձեպի ձուսին՝ Ս. Գրոց եւ Հայոց հնագոյն պատմութեան Արարատ, ուր անյիշատակելի ժամանակներէ ի վեր ամեն տարի Սեպտ. 14ին (Իլլուլ ամսուայ առաջին օրը) շրջակայ գաւառներէն կը համախմբուին բարեկամ ու թեմամբ բնիկ ժողովուրդներ՝ հասարակաց ողջակեզ մտնուցանելու համար առ բարձրեայն Աստուած:

Քրդեր եւ ամեն աղանդի պատկանող Քրիստոնեաներ ու հրեաներ եւ նոյնիսկ ամենուն կողմէն արհա-

մարհեայ եզիսիներն են հասարակաց այդ ողջակեզն մասուցանողները:

Ասորա-բաբելական սեպածեւ արձանագրութիւններ բաւական յայտնութիւններ քրած են ԿՌԻՏԻԱԻ մասին, որոնցմէ կը հասկնանք որ ոչ միայն բուն Ասորեսանի մէջ, այլ նոյնիսկ այժմու Քրդասանի հարաւային մասանց մէջ իրարու հետ ԽԱՆՆՆՈՒԼԾ էին Հայոց եւ Քրդաց բնիկ Արմենական նախնիք եւ յայտնապէս Սեմական անուն կրողներ:

Եւ Փրօթ. Մինասեան կը շարունակէ...

«Յաւով կը նկատեմ, սակայն, թէ Հայ ժողովրդային զանգուածը բոլորովին անգիտակ կը պահուի իր հակասագրին հետ այնքան սիրտէն կապակցուած այս կարգի խնդրոց մասին: Հայ ժողովուրդը շատ աւելի բան գիտէ Եւրոպայի ու Միջերկրականի եզրագաւառաց նախնիին Քրիստոնեայ բնակչութեան կրած հալածանքներուն եւ ջարդերուն վրայ, քան թէ իր մօտիկը Միջագետքի ու Պարսկասանի նախնիին միլիոնաւոր Քրիստոնէից կրած տառապանաց, ջարդերու, փախստականութեանց վրայ: Հայ ժողովուրդը շատ աւելի բան գիտէ իրենց կրօնական ազատութիւնը պահելու համար Անգլիայէն Նոր Աշխարհ գաղթող Մաքրակրօն Հարց մասին, քան բազմապատիկ աւելի սաստիկ կրօնական բռնութեան ի հեճուկս զԱսուած պատշելու իրենց ազատութեան պահպանումին համար Միջագետքէն ու Ասորեսանէն եւ Պարսկասանէն Քրդասանի անմասոյց գաւառներն ապաստանող, կամ Աւրմիոյ գաւառներն ցիր ու ցան տարածուող եւ կամ մինչեւ Հնդկասանի խորերը գաղթող նախնիին ԴՐԱՑԻ Քրիստոնէից բազմութեանց մասին: Հայ ժողովուրդը շատ աւելի բան գիտէ Լուսերի Բարեկարգութեան Շարժման եւ Բողոքականութեան տարածման վրայ, քան նախնական Քրիստոնէութեան պարզութիւնը, հարազա-

ՏՈՒՐՔԻՆՆԵՐ ԵՆ ՔՐԻՍՏՈՍԱԼԱՆՈՂ ՈՂԻՆ ՎԱՏԻՎԱՆԵՅ ԵՐԳ-
ՆՈՂ ՀԱՅ ՊԱՆՈՒԿԵԱՆ ԿԱՄ ԱՍՈՐԻ ՅԱԿՈՒԲԵԱՆ ՇԱՐԺ-
ՄԱՆԳ ԵՆ ԿԱՄ ՔՐԴԱՍՏԱՆԻ ԵՆՈՆԱՊԱԼԱՆՆԵՐՈՒՆ ԻՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՆՈՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՍԵՆՈՅ ԽԱՐԱՊԱՏ ՊԱ-
ԼԱՆԱՆԻՆ ՈՒ ՎԱՇՏԱՄՈՒՆԷՐ ԻՖԻՆՅԵ ԻՆՏՐ ՕՐԵՐԻՆ ՎԱՏԻՎԱ-
ՆՈՂ ՈՒՂՊԱՄԻԱՆ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՍԵՆՈՅ ԻՆՉԱԿԵԱ ՆԱԵՆ
ՆԵՍՏՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՍԵՆՈՅ ԻՄԱՍԻՆ, ՂԵՍԻ ՈՐՈՆԳ ՎԱՐԳ
ԽԱԼԱՏԷՐ ՎԵՐԱՊԱՐՈՒ ԻՐՆ ԵՐ ԵՐ ԵՆՈՒՎԱՅԻ ԲՈՂՈ-
ՒՄԿԱՆՈՒՐՔԻՆՆԵՐ: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՐ ՇԱՏ ԱՆԵՅԻ ԲԱՆ
ՂԻՏԻ ՅՈՅԻՆՈՒ, ԼԱՍԻՆՆԵՐՈՒ, ԱՆԿՅՈ-ՍԱԲԱՆՆԵՐՈՒ, ՏԵՆ-
ՏՈՆՆԵՐՈՒ ԻՄԱՍԻՆ, ԲԱՆ ՔԵ ՔՐԴԱՅ, ՔԱՊՊԵԱՅԸՆԳ,
ԱՍՈՐԸՆԳ, ԵՂԻՏԻՆՆԵՐՈՒ ԵՆ ԻՆՏՐ ՈՒՐԻՇ ՊՐԱՅԻ ԺՈՂՈՎՐԴՈՅ
ԻՄԱՍԻՆ՝ ՈՐՈՆԻՔ ԱՆԻՈՒՆ ՇԱՏԵԿԱՆՈՒՐՔԻՆՆԵՐ ՈՒՆԻՆ ԻՆՉ ԽԱ-
ՄԱՐ ԳԵՊԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ, ԵՆ ԱՍՏԻՄԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՍԱ-
ՐԱԿԱՅ ԱՏԱՊՈՒՆ ԽԱՅՐԱՅԵՅՈՒ ԳԵՊԱՅԻՆ ԳԱՆԿԱՅԻ ՆՈՐ
ԲԱՊԱՊՐՈՒՔԵԱՆԳ, ՈՐՈՆԳ ՇՈՐԻՒ ԻՄԱՅԻՆ ԿԱՐԵՅԻ ՎԻՏԻ
ՊԱՆՈՎԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՔՐԴԱՍՏԱՆԻ ԳԵՊԱՅԻՆ ՈՒ ԻՐՇԱ-
ԿՈՒՐԱՅԻՆ ՎԵՐԱԺՆՈՒՐՔԻՆՆԵՐ:

ԱՅՍԱԿԵԱ ՎԵՏԻ ՅԵ ԸՅՅԱՅ ՂՈՆԵ ԱՅՈՒՆԵՏԵՆ: ՄԵՐ ՊՐ-
ՐԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՈՅ ՎԱՏԻՎԱՆԵԱՆ, ԳԵՊԱՅԻՆ ԿԱՎԱԿԳՈՒ-
ՔԵԱՆԳ, ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱԼԱՆԱՆԻՆՆԵՐՈՒՆ ԵՆ ԻՏՈՒՄՆԵՐՈՒՆ,
ԲՆԱԼՈՐՈՒՔԵԱՆԳ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐՈՒՆ ՆԿԱՏԻՄԱՐ ԵՇԳՐԻՏ
ՏԵՂԵԿՈՒՐՔԻՆՆԵՐ ԽԱՊՈՐԴԵՅ ԱՆԽՐԱԺԵՏ Ե ՀԱՅ ԺՈՂՈ-
ՎՈՒՐԴԻՆ: ԶԱ՛ՅՍ ԿՐ ՎԱՏԻՎԱՆՅԵՆ ԻՆՏՐ ԲԱՊԱՄԱԿԱՆ, ԳԵ-
ՊԱՅԻՆ ՈՒ ԱՂԳԱՅԻՆ ՂԵՐԱԳՈՅՆ ՇԱՏԵՐԻՆ: ՀԱՅՈՅ ՎԱՏԻՎԱ-
ՔԵՆԻՆ յԵՏՈՅ ԿԱՄ ԱՆԵՅԻ ՆԻՇՈՐ՝ ԱՆՈՐ ԽԵՏ ՂՈՂՐՆՔԱՅ՝
ԻՆՏՐ ՊՐԱՅԻ ԺՈՂՈՎՐԴՈՅ ՎԱՏԻՎԱՆԵԱՆԳ ՈՒՍՈՒՄՆ Ե ԱՄԵ-
ՆԻՆ ԱՆԽՐԱԺԵՏ ՊԱՍՏԻՄԱՐԱԿՈՒՐՔԻՆՆԵՐ ՀԱՅ ՆՈՐ ԱՆԵՆՂԻՆ
ԽԱՄԱՐ: ՊԵՏԻ Ե ԽԱՆՅՆԱՆԻՔ ԻՆՏՐ ՊՐԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՆԱՆՅԳՈՒԻՆԻՔ
ԱՆՈՆԳՄԻՔ: ԻՐԱՐՈՒ ՕՏԱՐ ԵՆ ԱՆՇԱՆՈՐ ՊՐԱՅԻՆՆԵՐՈՒ ԻՆ-
ՉԵՆ ԱՆՎԱԿԱՍ ՎԻՏԻ ԸՅՅԱՆ ՔԻՆՐԻՄԱՅՈՒՐՔԻՆՆԵՐՆ, ՆԱ-
ԽԱՎԱՅԱՐՈՒՄՆԵՐՆ, ԽԱԿԱԿՐՈՒՐՔԻՆՆԵՐՆ ՈՒ ՔԵՆԱՄՈՒ-

ԹԻԻ 8 ՊԱՐԱԳԱՅ

Մեր «ութիւն» մասնիկին տեղ քրդեր «ի» և «թի» կը գործածեն.

Դժուար, դժուարութիւն	Դժուար, դժուարքի
Մեծ, մեծ, մեծութիւն	Մեզն, մեզնաքի
Կաթսիկ, կաթսիկութ.	Քարոյի, քարոյքի
Մարդ, մարդկութիւն	Միրով, միրովաքի
(Յէշ) յիշողութիւն	Յեռ, յիշարի

Նկատել որ մեր լեզուակն օրէնքը քուրդ լեզուի մէջ ալ ի դօրու է, բոտ մը հսլովումի, ածանցումի պարագային իր մէջ ունեցած «է» տառը «ի» ի կը փոխուի.

Մէզ, (յէշ) միզել, յիշել	Մեզ, յեռ, միզքն, յիշար
Սպիտակ, սպիտակութիւն	Սպիտան, սպիտանի
Հանդ, հանդստութիւն	Հանեզ, հանեզանի
Բախտաւոր, . . . ութիւն	Բախտար, բախտարի
Սև ճակատագիր	Բախտ րառ
Ճակատագրի սեւութիւն	Բախտ րառի

քիւններ՝ մխիանց հանդեպ: Քաղաքական միութիւնի անկայուն մնալու դատարարուած են՝ երբ չհաստատուն հոգեկան նադորակցութեանց ու ցեղային համակրութեանց բնագոյնին հիմքերուն վրայ: Հայերս պէտք ունինք — մեր գոյութեան հիմնական պահանջն է ասիկա — մենք պէտք ունինք ազգային խոր գիտակցութիւն մշակել մեր մեզ՝ այն եական շահեկանութեանց մասին, որոնցմով նակասագրօրէն կապակցուած ենք մասնաւորապէս մեր Քրդասանի դրացի ժողովրդոց հետ:

Քուրդ անունով աշխարհի ծանօթ ինքնուրոյն ժողովուրդներ ԱՄԷՆՆ ալ հեռաւոր կամ մօտաւոր անցելւոյն մեզ հայ էին. գոնէ ստուար մեծամասնութեամբ երբ ոչ ամբողջովին»:

Բախղ (շանո) Սիուս (արբ) բախս
 Օտար բառերն ալ այս պարագային կը հպատակին՝
 Արար, արարականութիւն Արար, արարիթի
 Աւաղակ, աւաղակութիւն Ազգիա, ազգիարթի
 Բախս բառէն յառաջ կուգայ արեւմտեան ազգե-
 րու շատ անգամ ստորագրած՝ քիչ անգամ յարգած
 բառերը՝ Pacte .

Նախորդ լուծեալ Ազգերու Դաշնակցութիւնը
 pacte մ'էր որ շատ մը ազգերու յաւաստարութիւն
 պատճառեց :

Քուրդը իր դառնութեան մէջ կը պսոսայ .
 — Ո՛վ Ազգերու Դաշնակցութիւն, հայրդ թուրք է,
 մայրդ Աճէմ . — Պալեսա թիբէ, Տայֆէ դա անեմ :

Հայ և քուրդ լեզուակցութեան վերլուծումը
 հաս կ'ընդհատենք՝ ընթացք տալով մի քանի դրա-
 կան շիթերու :

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԵՐԳԵՐ

(EPITHALAMES)

Ez xêriba xwede me	Ես Ասուծոյ դարիպն եմ
Li ber pencé rojé me	Օրուայ հարուածին առջեւ
Hesreta mala bave mé	Հօրս սան կարօտի .
Porên xwe venakim	Մազերս չեմ բանար
Hiné pé wer nakim	Հինայով չեմ ներկեր .
Sistina dayiké jibir nakim	Մօրս լուար չեմ մոռնար
Guliyen min bist u ses in	Հիւսակներս քան վեց են
Sistina davié ci xwés e	Մօրս լուար ի՛նչ քաղցր է
Xanié bayé buké bi kort e	Հարսի հօր տունը խրնիք է
Van dilopan sort û sort e	Կարիլն առած կը սանի
Xuehe megré zava xort e	Քոյր մի լար, փեսան քաջ է :

ՊԱՐԵՐԳ

Kecké, te bidné Miré Cizire Աղջի՛կ քեզ կուսանի ճի-
 Xwiské « « « գիրեի Միրին: Քուրիկ . .
 Hero sed sivar Têne neciré Ամեն օր հարիւր ձիւնը
 « « « « որսէ կու գան .
 Kani ew soza Te ya l'ser biré Ո՞ւր է խոսուում
 Kani kerara « « ջրհորի վրայ .
 Keckè tebidne Mire Hizane Աղջիկ քեզ կուսանի Հի-
 Xwiske « « « գանի Միրին: Քուրիկ . . .
 Hero sed sivar Tene meydane Ամեն օր հարիւր ձիւ-
 « « « « նը հրապարակ կուգան .
 Kani ew soza Te ya l'ser bire Ո՞ւր է խոսուում
 Hani kerara Ta « « « ջրհորի վրայ:

ՄԻՆԳ ԻՄ

Միևց իմ սիրուն	ՉԱՅՆԳ
Առտուայ գովուն	Կարօք՝ վշտամաճ արի,
Իրկուայ պահուն	Բարեւր՝ բաժնուածի
Ընկերն ես դու յար	Լացուկոճր՝ սգաւորի
Ընկերագուրկին,	Միսքս կր բերէ .
Չեռնակիցք միտ	Արար աշխարհի խոր վշտահարի
Հովիւ սգակրին:	Յաւերու ամոքիչ արիւզն ես դու:

ՄԻՆԳԻՍ ՉԱՅՆԸ

Զովասուն սարեր, բարձրաբերձ լեռներ,
 Ծաղկաւե՛ս ակունք, կողք ու անձաւներ
 Քեզի կ'ունկնդրեն:
 Սուրացող քամին, ծառ տերեւի մեջ
 Քեզ պրտքսցրնէ:

Եկուր արիւց իմ քն հետ միասին
 Սա բարձր սարի օղբ բարձրանանք,

Փոքորիկներու հետ ընկերանանք,
Չայնենք միասին . . .

Շարժեցնելու երկիրը վարին .
Լուսն ու մարած մեր կայուածների .
Մեր լացը հասնի Տիարաբերի
Գաւթը պսպասու, հողն Սուրունի,
Պարագի դիւցազանց երկիրը բերրի,
Մայանքն ոչխարի, խրխիւնջն ձիերու
Մեզ պատասխանեն:

Չայնէ սրինգ իմ, արար աշխարհի
Որպէս կարճակեր փոքր երախայ
Օրոցէն ինկած .
Թող տուր քո ձայնը զայն օրօրելու,
Յաւի փարատիչ սրինգն էս դու:

Հայաստանի Յ. Մ.

ՍԷՅՏԱՅԷ ԿԵՐՈՔ (*)

ՔՈՒՐԳ ԲԱՆՈՍՏԵՂԾԻՆ ՅԱԻԸ

Աղա՛ ու պէկ, միր ու մօլլա են մեր քրդեր մեծ ու պզտիկ,
Չգարմանաս երբ կը տեսնես անգործ, աղքատ ու մուրացիկ
Աղա պէկի վաս բռնութեան ձեռքի տակ,
Կողոպտիչ, գող, անգլուխ մոլար ու աւագակ:

Շէյխ ու մօլլա խոց շարժող, սափ հարուածող արիւնք,
Ծանր կուրզը ուսի վրայ դարձած Ասուծոյ առիւծներ,
Գոռան դժողք, գոչեն դրախտ խաղցնելով վահան ու սուր
Խեղճուկ Քուրդը ասոնց ցաւէն լացուկոծով հայի իզուր:

(*) ՍԷՅՏԱՅԷ ԿԵՐՈՔ = Պատանդ տիրացու (Աշուղ):

Ամեն մեկը հազար դաւով ուսէ այս Ազգը - Մրտի,
Տիրանալով ամուր բերդի, խաներու ու սարայի:

Գիտնւն են. ամեն մեկը հարիւր խաբ, երկու հարիւր
կեղծիքով

Աղէտելու պարզուկ մարդը, խեղճ փութմանը դաւերով.
Չէ որ ես այ ստոնց դարտեն դարձայ եղայ սրտացու,
Ախտավարակ Քուրդին դարտը համանարակ հոգեցու:

մշխարհի մեջ փութը համայնքը մնացեր է անգլուխ,
Փոխան միութեան վխտան ցեղեր հարիւր իշու ինքնագլուխ
Ընչակարօս թէ բարբարոս թշնամին հեծած ի վեր գլուխ:

Բոլոր մօլլա, շեյխ ու սօֆի, բոլոր միրիս(*) ու սերտերի,
Քաջասիրտ պէկ ու աղաներ սրտով թշնամի են փութը
Առաջնորդեն սպանութեան բայանի, կազ բարբարոսութ.
Ինչքան ասեն որ չկարդան միանուսզ
Ու չունենան միահամուռ մեկ նպատակ:

Չունենալով նշանաբան միտք կը վազեն ու պահանջեն:
Մրտեն չ'ըսեր թէ Քուրդ եմ ես, չ'զգացած խիթը քաղցի
Թշնամիին կը ծառայեն հարիւր Իսմ... ու աստարի.
Մի գարմանաք արեւելեամ մնան անձայն անպատմութիւն
Բոսթումեն միկնել Լաթիմ տեւ մեր մեջ պարապութիւն.
Ո՛վ ճիկերիտուն միկնչ դու կուլաս քաղաք սառ
կապեցին,
Փուլ(**) ծախողներ փուլ ծախեցին, անդեղ թողլով քեզ
մեռցուցին:

Հայտացուց՝ Յ. Մ.

Ճիկերիտուն

(*) Միրիտ — տիրացու, ուսանող: (**) Փուլ = դրամ:

ՎԵՐՉ



ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ

Անհուն գիշերում, կարօս սիրածիս,
Անցնում եմ մենակ ծառուղիներով,
Եւ մի երգ անոյ՛՛՛ս՝ դողդոջ շուրթերիս՝
Թրքրոում է վեհ հայերէն լեզուով:

Թեպէ՛ս օրոցիս՝ մայրս սիրասուն
Օրօր չի ասել հայերէն լեզուով,
Բայց երբ ֆայլեցի ֆայլով երեւուն՝
Ինձ կանչում էի հայերէն լեզուով:

Իմ յու՛՛՛՛՛՛՛ մանկութեան անոյ՛՛՛՛՛՛՛ օրերին՝
Ընկերներիս հետ կապեցի սիրով,
Մի՛՛՛՛՛՛՛ վազում էի՛ն, խաղում միասին
Եւ իրար կանչում հայերէն լեզուով:

Դպրոցի համբին՝ ամէն օր յուզուած՝
Տարւում էի ես օրուայ դասերով,
Հե՛՛՛՛՛՛՛ ֆեաքներ, երգեր անգիր սովորած՝
Մտնօղում էի հայերէն լեզուով:

Խանդավառ սրտով, ֆայլերով վստահ՝
Ես կեանք եմ մտնում յուսե՛՛՛՛՛՛՛ դռներով,
Եւ մի՛՛՛՛՛՛՛ ֆստ ու հոգիս՝ թռիչքով անահ՝
Ա՛՛՛՛՛՛՛ խարհ եմ շրջում հայերէն լեզուով:

Թեպէ՛ս ուրի՛՛՛՛՛՛՛ է մայրենի լեզուս,
Նման լեռնային ժայռին հրկիզուն,
Բայց հարազատ է ֆրդական հոգուս՝
Արեւանման բո՛՛՛՛՛՛՛ Հայոց լեզուն:

Երևան

ՄԻՔԱՅԷԼ ՌԱՇԻԴ
(ՔՈՒՐԴ ԲԱՆԱՍ)

ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրադ.

FL0573334

[12]

ЦЕНА

624

962

Fileye xwenda u Gele Kurmanç,
hevbra, zimane wan ji yek kanike, l
sitem u zore hev du nas nekirin.

(Կարդացող Հայն ու Քուրմանն համայնք՝ հայրե-
նիքի եղբայրներ, լեզունին մեկ աղբիւրէ, բայց բռնու-
թեան ձեռքի սակ զիրար չհանչցան):

Գին՝ 3 Լ. Ոսկի

Հասցէ՝

H. MOMDJIAN

Immeuble Kherian

Rue Pasteur

BEYROUTH - LIBAN

PRINTED IN LEBANON